

ՍԻՈՆ



Ս. ՏԱԿՈՐԴԱՆԻՑ ՎԱՅՐ ԵՎՅՈՒՄԱՐԵՄ

«Սիոն»، مجلة ارمنية شهرية، دينية، أدبية، ثقافية، للغة والبيان.
"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology

ԲՈՎԱՆԴԱԿԱԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

- Հարաւային Ամերիկայի Ս. Արքուոյ
Նուիրակուրեան առիրով 4. 4. 161

Ո. ԳՐԱԿԱՆ

- Օսուականը Ե. 164

ԿՐՈՆԱԿԱՆ

- Մրգակեցուրիւն Գ. Ա. ԱԱՐԱՋԵԱՆ 168

ԲԱՆԱԱՏԵՂՆԱԿԱՆ

- Կը բալեմ նորեն Վ.ՏԱՐԱՐՈՒՄ 174
- Տղու մը ալպոմին մէջ ԵՊԻԱԼՈՐԴ 175
- «Հոյք մերօի վանիին դիմոց ՀԱՐԱՑԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ 176

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

- Տաղ Վարդավառի երկրորդ առուր Դ. ԵՊՈ. ՇՈՒՋԱԿԱՆ 177

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

- Մեւսնայ Վաճեն » » » 178

Տեղեկագիր Ս. Արքոյ Նուիրակուրեան ի Հարաւային Ամերիկա

ԱՓիքսվ. Վ.Ր. ԳԱՅՐԱԿԱՆ 180

Տեղեկագիր Խզպահեան - Կիւլպէնկեան Ազգային Վարժարանին Ամիսնի

ԱՇՈՒՋՈՒՄ Վ.Ր. ԶՊ. ԶՊ.ԱԿԱՆ 185

Ո. ՅԱԿԱԲԻ ՆԵՐՄԵՆ

- Հեռագիրներ 186
- Նկեղեցական - Բեմական 186
- Պատօնական 187
- Ամավերջի Հանդէս Ս. Թարգմանչաց Մանկապարտեկի 188
- Ամավերջի Հանդէս Ս. Թարգմանչաց Նախակրթառանի և Երկր. Վարժարանի 188

Հ. Բ. Ը. Միուրեան խօսքը Փարիզի պատուիշից տարձումին մասին

189

ՍԻՈՆ -ի Տարեկան Բաժնեգինն է,
բոլոր Երկրներու համար, Անգլ. Շիլին 20

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem (Jordan)

≡ ՍԻՐՈՒ =

Լ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1963


◀ Ցուցիս ▶

Թիւ 6

ԽՄԲԵԳՐԸԿԵՐ

ՀԱՐԱԽԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ


Ս. ԱՇՈԽՈՅՍ ՆՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ



Երկու շաբաթներ առաջ վերադարձաւ Ս. Աթոռոյս Հարաւային Ամերիկայի նուիրակը: Ասիկա կը նկատենք առիթ մը յայտնելու համար մեր սիրոյ և երախտազիտութեան զգացումները հանդէպ Հարաւային Ամերիկայի Հայաստանեայց Եկեղեցւոյ մեր զաւակներուն: Վասնզի վերջին տասնեակ մը տարիներուն, այս Երկրորդ անգամ ըլլալով, 60.000 ամերիկեան տոլարի նոր օժանդակութեամբ մը, անսնք կը կատարեն իրենց սրտեսանդն նուիրաբերութիւնը, ամոքելու համար Երուսաղէմի Ս. Աթոռին տնտեսական անձկութիւնը:

Բայց ինչ որ մեզ համար, մեր տրամութեան օրերուն, աւելի քան խանդավարիչ է, նիւթական սա տուեալին ետև թաքնուած բարոյական կշիռն է: Վասնզի շատ վաղեմի օրերէն սկսեալ Ս. Աթոռիս նուիրակութիւնները, իրենց տնտեսական հետաքրքրութիւններուն քովս ի վեր, տոկոսաւորուած են մանաւանդ իրեն առիթներ հոգեոր տառաքելութեանց, որոնք մեր ժողովուրդի ի սփիւռս աշխարհի ցրուած վատրանդի հոգիները խանդուած են Հայաստանեայց Եկեղեցւոյ տաք շունչով ու մեր հոգեոր և բարոյական արժէքներուն ու հաստատութիւններուն փառքովը:

Ու կա՞յ մեր Եկեղեցւոյ պատմութեան մէջ փառք մը աւելի վաւերական, քան փառքը Հայկական Երուսաղէմին, իրեն ներշնչարանը ազգային և հոգեոր չերմեռանդն վերացումներու, որպէս ժողովարանը մեր ժողովուրդի ամենէն հոյակերտ տաճարներուն, որպէս թանգարանը Հայ Արուեստի, զրքի և զրչագրի անդնահատելի արժէքներուն, ու իր իմացական հաստատութիւններով զրչագրի անդնահատելի արժէքներուն, որպէս լուսապահարիւր հայ մանուկներու, որպէս լուսապահարիւր հայ մանուկներու տունը մեր Եկեղեցւոյ հոգեոր տառաքելութեան, որ կանչուած է ի մի ժողովը առաջնորդական կրթարանը բազմահարիւր հայ մանուկներու, որպէս լուսապահարիւր հայ մանուկներու արժէքներու, և վերջապէս վելու մեր ժողովուրդի նշխարեալ և տարահալած բնեկորները, և վերջապէս Երուսաղէմ՝ միջազգային տարազութեամբ հղորագոյն արտայայտութիւնը մեր



աննկան հաւատքին ու դերմարգկային զոհողութեանց, որոնցմով այս ափ մը ժողովուրդը, Քրիստոնէութեան մեծ սստանին, Երուսաղէմ Ս. Քաղաքին մէջ, դասուեր է կարգին Հռովմէական և Յունական հզօրագոյն եկեղեցիներուն, իրե հաւատքակից սեփականատէրերէն մին, համաքրիստոնէական, Քրիստոնակով ուխտավայրերուն:

Աւրախ ենք որ այս անզամ ևս Ս. Աթոռիս նուիրակութիւնը եղած է զզալի նուածում մը, որով մեր եկեղեցւոյ հոգեոր ու ազգային արժէքներուն, և այդ արժէքներու հրաշակառոյց կոթողացումը եղող Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, և Երուսաղէմի Առաքելական Ս. Աթոռին հրաշունչ բոցով կրակուած են, ամենէն բարգաւաճ զաղութիներէն մինչեւ ամենէն ազագունները, փոքրաթիւն ու մոռացուածները, մինչեւ հեռաւոր զիւղերուն ու քաղաքներու մէջ մեկուսացած մէկ կամ երկու ընտանիքներով բեկորները մեր ժողովուրդին:

Խոր զոհունակութեամբ կը տեսնենք որ անզամ մը ևս, Հայաստան եայց Եկեղեցւոյ և Ս. Երուսաղէմի նուիրական սրբութիւններուն հրայրը եղած է զերազանց միջոցը մեր ժողովուրդին ներս արծարծելու հոգեոր ապրումներու ամենէն վաւերական արտայայտութիւնը — բարեգործութեան առաքինութիւնը: Աւ այսպէս է որ մեր հայրենի հողին չափ նուիրական, Հայկական Երուսաղէմին ի պայծառութիւն, տուած են, սկսելով հայ մեծահարուսաներէն մինչեւ ամենէն չքաւորն ու այրին, այնքան սրտաբռւխ ու պատրաստակամ զեղումով մը, որուն զրուազումները կը յուզեն մեր մտածումը: Հոգենոր նուիրակին իսկ վկայութեամբ, Երուսաղէմին համանող սրբազն կոչին առջեւ, ոչ մէկ դուռ մնացած է փակ, ոչ մէկ սիրա՞ քարացած կամ անտարբեր:

Երեւոյթ մըն է ասիկա կրկնակիօրէն սրտապրաւ ու զօտեպնդով, մանաւանդ Ս. Յակոբեանց զինուորեալ ափ մը Միտրանութեան համար, որ երէկ և այսօր, 15 դարերէ ի վեր, «նորոյս Սիոնի» նուիրական բարձունքին, կը տանիսպասը Հայկական Երուսաղէմի անօրինակ փառքին, յաճախ զինովը իր արինին ու անտակի զոհողութիւններուն, իր եղունգներով ու ատամներով տարուած պայքարով մը, որ անընկանի է սակայն զինովը իր հոգեոր ու ազգային հաւաքի վէմին: Աւ զիտակցութիւնը թէ մեր կողքին ունինք զոհաբերով, զուրգուրացով ու հաւատաւոր սպին մեր ժողովուրդին, հոգեւոր նուիրումի հզօր ու նոր աւելնով կը լիցնէ սրտերը զինուորեալ մեր Միտրանութեան: Աւ ասիկ մանաւանդ այս օրերուն, երբ Հայկական Երուսաղէմը Ս. Յարութեան Տաճարի նորողութեան մեծածախս ու շատ մտահոգիչ զործով, կը սկսի դիմապրաւել իր դարաւոր պատմութեան ծանրակշիռ նոր պահերէն մէկը ևս: Հակառակ մեր օրերու տրտմութեան զօտեպնդուած կը զզանք մենք զմեզ, այն վստահութեամբ թէ մեզի հետ պիտի ունենանք ընդմիշտ մեր ժողովուրդի հզօր ու բոլորանուեր պաշտպանութիւնը թէ նիւթական և թէ բարոյական զետիններու վրայ:

Հոգեոր և անտեսական այս արդիւնաւորութեան առջեւ, արդար է որ մեր մտածումները կանգ առնեն պահ մը նաև այն բոլոր բարի ու ազնիւ հոգիներուն առջեւ, որոնք Ս. Աթոռոյ նուիրակին հետ ըրին իրենց լաւազոյնը ու բերին խանդավառ աշխատակցութիւն մեր զործին:

Արդարեւ վարանք չունինք, որ ատոնց կարգին առաջինը պիտի հանդիսաւնար ինք իսկ Հարաւային Ամերիկայի Հայրապետական Պատուիրակը և Ս. Ա. Թոռիս համակրելի Միաբանը՝ Գերշ. Տ. Բարզէն Ս. Եպս. Ապատեան: Գերաշնորհ Սրբազնը իրեւ հոգեոր և վարչական պետը համայն Հարաւ. Ամերիկայի հայ զաղութին, իրեն զործակից եկեղեցանուէր ու պատուական ազգայիններուն ու վարչական մարմիններուն հետ, բերած է նուիրակութեան զործին իր խանդավառ ու զբակոն զործակցութիւնը: Առաջին մէկ օրէն իսկ Ս. Աթոռոյ նուիրակն ու իր զործը եղած են անոնց բոլորին սրտազին ընդունելութեան առարկան, ու Գերշ. Սրբազնը յաճախ անձամք առաջնորդած է մեր նուիրակը բարեկեցիկ ու բախտաւոր մերայիններու շրջանակէն ներս:

Երկար պիտի ըլլար շարունակել ասկէ անդին ցանկը բոլոր բարեպաշտ ու ազնիւ հոգիններուն, որոնք պահ մը մէկդի դրած ընտանիք, աշխատանք ու անձնական մտահոգութիւններ, իրենց մտածումին առանցքը ըրին ծառայութիւնը իրենց եկեղեցւոյ Սաղիմական փառքին, ու տունէ տուն, խանութէ խանութ, հաստատութենէ հաստատութիւն, մէկ առ մէկ բացին Հոգ: Նուիրակին առջէ նիւթական կարելիութիւններու բոլոր դռները:

Հոգեպէս մխիթարուած կը զգանք երբ կը լսենք տակաւին մեր զործին առիթով սրտեռանդն ճիզզ, Հարաւային Ամերիկայի մեր եկեղեցւոյ հոգեորական դասին, եկեղեցական-վարչական մարմիններուն, հայ մամուլի կազմակերպութիւններուն, հայ ազգանուէր միութիւններուն, հայ պատիօկայաններուն, որոնցմէ իւրաքանչիւրը բերելէ յետոյ իր իսկ նիւթական և բարոյական մասնակցութիւնը, եղած է նոյն ատեն ձեռնուու միջոց, իր շրջանակին մէջ ընդհանրացնելու Հայկական երսւսազէմի հոգեոր ու բարոյական արժէքներուն զիտակցութիւնը, ու այդ արժէքներուն պահպանութեան ի խնդիր անտեսական զանողութիւններուն պարտաւորութիւնը:

Կ'աղօթենք մեր եկեղեցւոյ պայծառութեան և մեր ժողովուրդի բար-զաւաճութեան համար, ու կը հայցենք Ս. Աթոռիս հովանաւոր սուրբին, Ս. Գլուխագրի պաշտպանութիւնը նաև Ս. Աթոռիս բոլոր նուիրատուններուն ու բա-թիւխագրի պաշտպանութիւնը նաև Ս. Գլուխագրի հզօր բարեխօսութեամբ երկնաւոր Տէրը իր բեկամերուն համար: Ս. Գլուխագրի հզօր բարեխօսութեամբ թող առատացնէ բո-լորը, և ընծայէ որպէս հաւատաւոր սպասարկունները մեր Ս. Եկեղեցւոյ և ժո-ղովուրդի պայծառութեան:

Կ. Վ.



Ս. ԳՐԱԿԱՆ**ՕՏԱՐԱԿԱՆԸ**

ՄԻՒՍՆԵՐԸ

Ա.

Յաջորդ օր, Օտարականը իր չորս աշակերտներուն հետ սկսու շրջիւ լճին շարժ եղող քաղաքները, ուր բնութեան գեղցկութիւնը միացած հոգիներու բարութեան, կը ստեղծէին ազուրը մանրանկարը երկնքի արքայութեան։ Մարդուն ձեռք բերած բարիքներուն և բնութեան քաղցրութեան չնորհիւ, կհանքը հոն լիցուն էր երազներով և միստիք բանաստեղծութեամբ, երկինքն ու երկիրը իրարու հետ համաձայնելու չտոփ։ Հինգ փոքրիկ քաղաքներ, Մազգալու, Գումանւատա, Կաֆանատում, Բնիթասայիզա և Պորազին, շորուած էին լճին բալրտիքը, որ լիռներու սոկի կոնքին մէջ զետեղուած, կը ծփար խաղաղ, իր ջուրերու հայելիին խորը օրօրեւով երկնքին պատկիրը։ Իրիկուան դէմ երբ կը պատրաստուէին վերագանալու կափանաւամ, հանդիպեցան Մատթէոսին օր մաքսատան առջև նստած կը հանգստանար։ Օտարականը նայեցաւ անոր և ապա ըստու։ «Ինձի հետ եկուր»։

Քանի մը օրեր յիաս երբ Բնիթասայիզա էին, հոն հանգիպեցան իրենց բարեկամ Փիլիպպոսին և պատմեցին նոր մարգարէի մասին։ Այս վերջինը իրեն հետ բերաւ նաև իր զայդ բարեկամները, թովմաս և Նաթանայէլ։ Շուտավ իրենց միանալու եկու նոյնալի Յուղան։ Այս վերջինի մասին լու չէր խօսուեր, աշակերտները չէին ուզեր որ ան մաս կազմէր իրենց, սակայն Օտարականը, որ մասնաւար համարեանք ունէր մերժուածներու և լըքուածներու նկատմամբ, ընդունեց զայն ընտարեալներու կարգին և անոր յանձնեց գանձանակը, որովհետեւ Յուղան լու հաշուածէտ էր և աշխարհը տեսած մարդ։ Բաւական յիաս, Սիմոն նախանձայոցը, Յակոբոսն ու Յուղան, ոչ իսկարիսլատցին, եկան միանալու առաքեալներու խումբին։

Այս վերջի երկուքը Օտարականի մօքաբանց, Մարիոն կղէ ավալոցի որդիներն էին։

Առառ մը Օտարականը իր ընտարեալներու խումբով բարձրացաւ։ Տիրերին սուին բարձրացազ լիոր, որուն սոսորատին՝ կը բացուէր Գալիլիոյ լիճը, Քիչ մը անգին կը բրգանար նորաշէն Տիրերին, իր ձերմակ աշտարակներով։ Հոն էր Հեռվէդէս Անթիպասոր, Հոսվէմի սիրելին, իր հեթանոս ու խօսնուկ կենցաղով։ Օտարականը սակայն չէր աշտարակներով, Անոր աշտարակութիւնը կ'երթար լիոններուն, ծառաերուն և ծաղիկներուն և երկնքի մէջ թեածող թռչուններուն, սրոնք իրեն մատծելու կեր կը հայթայթէին։ Բնաթիւնն ու իր սքանչելիքները իրեն կը թռւէին հակայ հայելի մը, ուր կը ցորոնոր պատկերը երկնքին և Աստուծոյ։ Եւ Օտարականը այս աշխարհի վրայ կեցած երկինքը կ'ապրէր, իր հայրենիքն գետոր բաժնուազ պանդուխտի մը հանգոյն։

Երբ լիոր բարձրացան, որու գաղաթէն կ'երեէր գեղատեսիլ Կարմիզասը իր սրածայր գաղաթթով, և Թաբորը իր կլորսկ գլուխով, նման զեղուհիի մը կուրծքին, Օտարականը խօսեցաւ իրենց մարգոց և աշխարհի մասին։ «Մարդիկ զգբախտ են, ըստ Ան, սրովհեաւ չեն կրցած հաշարւիլ իրենց ներքին ճշմարտութեան հետ կը կարծին զայն գամած բլլալ ուտելու և խմելու վայելքին մէջ, ստկայն իրենց ուզածը կարենալ ձեռք բերելու համար, կը զրկին իրենց ընկերը, կը զգդնան կաթը մանուկի շրթունքներէն և չոր հացը ծերունիէն։

«Ազատեցէք ձեր միտքն ու հոգին աշխարհի չարէն, այսինքն նիւթի տիրապետաւթենէն։ Հոգին է կենդանարար, իսկ նիւթը միայն անգրաւուզարը տնար։ Ով որ շատ ունի այս աշխարհէն, այնքան քիչ պիտի աւնենայ թոգաւորութիւնն որ վերահսու է։ Ահա միակ ճշմարտութիւնն ու աւետիսը զոր պէտք է գիտնան աղքատները, սգաւորներն ու հարածուողները աշխարհին, Գիտին մէջ բուսուծ հղէցը մասը կը կազմէ ջուրին, բայց ջուրը իրեն չի պատկանիր։ Այս աշխարհը կարենալ շահելու համար իրեն պէտք չէ

որ պատկանինք: Երբ վայելի ուզեք բարիքները կետնքին, մատծեցէք թէ իր սերմերը պիտի աճին ձեր մէջ, ըլլուրու վաղուան յայսին ծաղիկը: Աշնան երբ կը քաղէք այցիներու խաղողը և զինիի կը վերածէք զայն, մատծեցէք երգին՝ որ կը բարձրանայ իւրաքանչիւր գաւութէն, առան ու աշանը յիշեցնող վայ անար որ իր ուրախութեանը մէջ չի զգար արխութիւնը կետնքին, վասնի ուրախութիւնը ուրիշ բան չէ բայց դիմակաւոր արտմութիւնը մէր սիրահերուն: Միժաղներու աղրիւրին ջուրով կը լեցուի հորը արցունքներուն: Սրինգը իր կողերուն վրայ կը կրէ վերքերը դանակին, բայց ուրախութեան երգեր կը թափէ իր ծակիրէն: Հաճայքն ու արտմութիւնը անսրաժան են իրարմէ, երբ մէկը կ'երգէ զինիի բաժակէն, ուրախութեան սկզբանին վրայ, միւսը կ'արտասուէ գիշերուան ըռութեանը մէջ, իրարու անհաջա զայտ եղբայրներու նման, նոյն մօրմէն ծնած:

«Եթի մատծէք ձեր առւներուն, անսնք ըլլուն չփեղ կամ խեղճաւկի Զեր առւները ձեր մարմիններն են, երկնքին դէմ բացուած, արեւ և լուսնի շողերով օծուն: Աշխարհն ամբողջ ձեր առւնն է, իսկ հագիտաներն ու գաշտերը՝ լոյն փողոցները անոր: Օրը պիտի գայ որ աշխարհի բոլոր համբաները ձերը պիտի ըլլան, նուանուելով ձեր մերկ ու արիւնուա ստքերուն ներքեւ:

«Իս չեմ եկած Օրէնքը լուծելու, այլ ամբողջացնելու: Մորդիկ իրենց համար օրէնքներ են յօրիներ, նման մանուկներու, սրսնք ծովափին տաղէտ աշտարակներ կը բարձրացնեն: Ակայյն ժամանակն ու ծովը իրենց ալիքներով կը քանդին զանոնք և կը խնդրան կեանքը զիսէ խնդրու և անսարգաստք բաներու վրայ: Պէտք է ցրուել մասիքները մարմած երազներուն և բացավառել սիրտերը կրտակով սկզբնական խանգին: Ինձնով վերջ կը գտնէ Հին Օրէնքը և կը սկսի նարը, գրուած իմ արիւնովս:

«Իմ թագաւորութիւնս անսահման է և Օրէնքի ոչ մէկ պատուարով կրնայ ըըր ջանակուիլ: Դուք ազատ բնակիչները պիտի ըլլաք այս նոր թագաւորութեան,

երբ չունենաք օրերու և զիշերներու հոգը և չկապէք ձեր սիրաը առօրինայ կարիքներու շղթայով»:

«Ե՞րբ է ժամանակը այս թագաւորութեան, ըստ թովմատ:

«Թագաւորութիւնը որու մասին կը խօսիմ, սկսած է արգէն և եղանակներով չի սահմանուիր: Արովինակ երէկ յուշ մըն է, իսկ վաղը՝ երազը այսօրուան: Երանի անոր որուն երազը սկիզբ և վերջ չունի, որ կրնայ երգի ծաղող արշալոյսը արայտին հետ, և համբել աստղերը գիշերուան: Խրաբանչիւր եղանակ կը պարունակէ բոլոր շրջանները տարօւան և ներկան կ'ընդդրկէ անցեալը, յիշատակովն ու կարօսովը ապագային: Հաւատքն ու սէրը երկու անիւններն են նոր կարդին և թագաւորութեան:

«Կեանքը վերածուած է չարիքներու շղթայի մը, բայց գուք հակառակ մի կենաք անոր, և մի պատասխանէք հարուածին՝ հարուածի ակրունքը: Միւս կողմէն, մի՛ լքէք ասպարէզը Զարին, ձեր նոււստ փախուատովը: Զեր կռնակին հարուած տուազին գարձուցէք ձեր կուրծքը, ամօթանքի հրաւիրելով անտանոկան յանդգնաւթիւնը մարդոց: Մի՛ իշեցնէք ձեր հոգին ասեւաթեան մակարդակին: Ով որ կրնայ յազմել իր անձին, անիկա տէքն է իր թշնամիին: Միայն տկարները վրէժմանդիր են: Առըրբերը միայն կրնան հեղութիւն սորվեցնել գտյլերուն:

Երբ լունէն վար կ'իջնէին, Նաթանայէլ խնդրեց Օտարականէն որ իրենց աղօթք մը սորվեցնէ. միւս տշակերտները ձայնակցեցն: «Զեր աղօթքը ուրիշ բան պիտի չըլլայ, բայց խօսակցութիւն մը ձեր երկնաւոր Հօրը հետ, վայ խօսակցութիւն մասերմիկ շհշտով:

«Մարդիկ կ'աղօթեն առնասարակ, երբ նեղութեան կամ կարիքի առջեն և սուկայն գուք պէտք է շնորհակալ ըլլաք ձեր երկնաւոր Հօրը, նաև ձեր ուրախ և տաստ օրերուն: Աղօթքը հոգիի շնչառութիւնն է, որ մեր հանգիստը կ'աղանովէ երբ մեր տագնասարը կը խառնենք մեղմէ զուրու, միջոցի խաւարին, և մեր ուրախութիւնը տառաւան արշալոյսին: Մի երկարէք ձեր

խնդրանքները և տաճար մի երթագ ժամագրաթիւններով, սրովնեան Աստաւած ձեր բառերը չէ որ նկատի ունի, այլ սիրուը, որ ծառի մը պէս իր ճիշդերը պէտք է բանայ երկնքին դէմ, և զողայ փչակ զիփիւաէն:

Անզօթքը թող ձեր ամէնօրհոյ տեսչը ըլլայ, հազարդակից ըլլալու Հօրը զօրսւթեան և տեսիլքին: Ամէն ազօթք կրնայ հոգի Աստաւածոյ սրախն երբ անկեղծ է, որուն թոփչքը չէ ծանրաբեռնուած մարդկային նկատումներու բնուվ:

Աստաւած միր Հայրն է, Հօր և սրդիին միջև պէտք չկայ միջնորդի: Աստաւած մարդոց սիրտերը միայն ի նկատի ունի. ապաշխարութեան ծէսներն ու պատուիրանները մարմնական են և կը մնան երկրարդական: «Պէտք չունիմ ձեր զոհերուն, կ'ըսէ մարդուքն, կուշտ հմ անոնց հարացիւ հատէն, սրգոն տանեն արիւնոտ են ձեր ձեռքերը և սիրտերը լիցուն չուրավեամբ: Բարի եզէք և տրդար և վերածեցէք ձեր այս զգացումները ուժի, պաշտպանիլու համար յետոյ զանոնք ձեր արիւնով»:

Իրիկան մը, երբ զերջալայս իր պատմուածնն էր փաեր հնաւարը լիւններու ուսին, Օտարականը և իր աշակերտները նուակով անցոն լճին արենիւան ափը ուր կը գտնուէք Գերգեսան, հարուստ իր ջերմուկներով և այրերով, լիւններու մէջ փարուած: Հան անոնք հանդիպեցան բարսուներու խումբի մը, աղաստ գրգիւակներով ծածկաւած, թեփստ ու ճաթռաւած մորթով: Ամենուն նողկանքին առարկայ, առաւապոդ այս ուրաւականները Օտարականին առջև շարաւեցան, յուսանչոյլ ոչքերով խնդրելու րժշկութիւնը իրենց ախտին: Օտարականը նայեցաւ անոնց անհուն տիրութեամբ: Իր շրթները կը գողային ազօթքի մրժունչներով: Յետոյ մօնեցու և զպաւ անսնցմէ իւրաքանչիւրին, որոնք իրենց յուզումին մէջ քարտած, կ'արտասուէին: «Պացէք, ըստ անոնց, և լուցուեցէք մօնակայ ջերմուկին մէջ, ձեր հաւատքը քրթաքը գիշեցին մը խոնցյաքին հրաւիրուած ըլլալու զգացումով»:

Աշակերտները ամենուրեք և ամենուն կը պատմէին հրաշտպրծութեան այս գէտքը: Օտարականը սոկայն արդիւկից

զիրինք այս մասին խօսելէ: «Երանի՛ առնոց որ չտեսած կը հաւատան, սրանց միաքը հոգեկան իրականութիւնէն չի զագեր մարմնական փորձին, անրուն և վարդինի ապացոյցին: Ես չեմ եկած հրաշտպներ ցուցադրելու և սքանչելիքներով քանդելու ճշմարտութեան արժէքը, բայց միայն երջանկացնելու և լուսաւարելու զանոնք՝ սրանք կը առաւալին մութին մէջ: Ճշմարտութիւնը պէտք չուզալի լուսաւարի ճեր համկացալութենէն, զիանալու համար վշտին քաղցրութիւնը: Եփին և ուժին ապաւինողը աւելի տկար կ'արթնուայ, յաւսանաւական չափ իր ուժէն: Ավ որ կը սիրէ, իր հոգիին խորը ունի հաւատցումը անմենինի ուրախութեան, որ մեր ցաւադին ազէչ կը շողացնէ հրաշտպարծ գորաւնի մը ամբի պիծ պայծառութիւնը»:

Իրիկնադէմին անոնք վերադարձան կափառնաւամ և հիւր եղան Սիմոն Պետրոսին: Երբ սեղան նստան, Օտարականը առաւ հացը և օրհնեց, յետոյ լեցուց զինին բոլորի բաժակներուն մէջ ու ըստ «Բարեկամներ, շնորհակալ եմ ձեզմէ որ ինծի հետ կը բաժնէք այս սեղանը զար Հայրը շնորհեց մեզի»: Բոլորը երկիւրած քաղցրութեամբ իրեն կը նայէին, մհծ արքայի մը խոնցյաքին հրաւիրուած ըլլալու զգացումով:

Սեղանէն վերջ, որուն կը ծառայէին Պետրոսի կինն ու զարանչը, Օտարականը իրենց խօսեցու վերաստին ծննդեան և երկնքի բացուազ զուսներու մասին: Յետոյ զարձաւ աշակերտներուն և ըստ անոնց: «Զեղի ընարեցի որ ինծի հետ ըլլաք, դուք յոզնած էք և բռնուուր, և ես հանգիստ պիտի պարզենմ ձեզի: Խոդազ է հոգիս, հակառակ շուրջութիւններուն: «Մենք պատրաստ ենք, ըսին աշակերտներու, մինչ աշխարհի ծայրը քեզի հետ ըլլալու, եթէ մեր ուսերուն գրաւած բհաները լիւներուն չափ իսկ ձանր ըլլանց:»

այս ժամանակակից ժամանակակից ժամանակակից, շատ բաներ ունիմ ըսելիք ձեզի և զործեր՝ ցուցնելու աշխարհին, որ բաց աշխարհի կը քնանայ կարսեան իր բարձին վրայ Աւրախ եղէք որ ձեզի համ ունիք երկնքի արքայութիւնը: Անոնք որ երբեմն երգիչները եղան Աստածոյ արքայութիւնն և վասքին, համարձակացն աշխատար: Զեզի ևս պիտի չխնային մարդիկ, սակայն այդ պիտի ըլլոյ ձեր պատիւն ու վարձքը: Դուք էք երկրին լոյսը, որ պէտք չէ դրաւանաւի, սրբէսպի իրմավ կարելի ըլլոյ ահանել Աստածոյ Քաղաքը:

«Աւելի լու է առև քան ստանալ: Ով որ ինքզինքը ամբողջապէս կուտայ, պիտի ստանայ ոչինչ: Ինչ որ ունիք և ինչ որ կը պահէք վաղաւան համար, ձեզի պիտի չմայ, միայն պիտի անեցնէ ձեր վախն ու մասնագութիւնը և ծարաւը աշխարհի համար: Անսնք որ կուտան ուրախութեամբ, ուժեղ հն և գիտեն արհամարնել աշխարհը: Լու է առև երը կը խնդրուի, բայց աւելի լու է երը չի պահանջուիր: Երանի անոնց որ կը գտնեն կեանքը զայն կարանցնելով: Զեզի պիտի տամ իմ ուրախութիւնս, և ատիկո ոչ ոք պիտի կրնայ առնել ձեզմէ: Իմ ձեզի առէիք երանութիւնս չի նմանիք հալոյ ձիւնի մէջն հասազ առաւակին, որ կընայ չափանակ արեէն, այլ գետի մը՝ որ ունի անսպաս աղքիւրներ և կընայ քաղցրոցնել դունութիւնը ծավին»:

Երբ Օտարականը կը խօսէր, սիրահերը կը լիցուէին բանավ մը, սրաւն կարելի չեր անուն մը տալ: Իր խօսքերը պարզ էին և անոյշ, նման առաւաւան ցօղին, նման ջանին որ կ'առաջնորդէ ճամբորդը մաթին մէջն: Անիկո նման էր լիրան որ կը բացավառէր մութին մէջ, առուակին՝ որ կը հսուէր անսպասէն: Ան ունէր երկնքի կրտկը իր աշխերուն մէջ և իր խօսքը միայն քանի մը մարդոց և կամ ունկնդիր իսպանութիւններուն չեր որ կ'առզուէր, այլ ամբողջ մարդկութեան և բոլոր դարերուն: Անիկա աշխարհի առաջին և գերջին մարդը կը թռւէր ըլլու, որ կը քալէր երկրի վրայ բայց բայց կ'ապրէր երկնքի մէջ,

Բ.

Օրիր ու շաբաթներ կը սահէին քաղցրութեամբ և ամէն օր կ'աճէր թիւը մարդոց, որոնք կը վազէին լոելու նոր մարգարէն, որուն շրթներէն միզը ու կաթ կը հսուէր: Յաճախ նաւակի մը մէջ կիցած, քիչ մը հեռաւ ծովափէն և շրջապատւած իր աշակերտներէն, Ան կը խօսէր: Հսդին ու ծովին մը մունջները կը խառնաւէին իր ձայնին, նման երգին ընկերացադ նուողին:

«Ես մնալու սրները վինասելու եկած հմ, կ'ըսէր Օտարականը, սրավնեան անսնք սիմին վրայ են երկնքի արքայութեան: Ով որ կը զգայ իր մեղքը, գիւտը կ'ընէ իր փրկութեան: Մարդը Աստածոյ կ'երթայ հեռանալով յաճախ Անկէ: Մեզքին ամպէն միտայն կարելի է ահանել Աստուծուցոյ պատկերը, և արցանքի բիւրեղէն՝ փրկութեան ծիստանը:

«Անսնք որ սրբութեան պատմուծան հոգած կը կործին, կը նմանին բառած զերեզմաններու կամ անստաններու մէջ եղող ժայռուքարերու, սրանք ծածկուած են հաճայակալ տունկերով: Գարձուցէք զանոնք և անոնց ներքե պիտի զանէք զազքինի շեղջակոյաը սոկորներու և սրգերու:

«Մարդուն ամենէն խօսուն առաքինութիւնը անկեղծութիւնն է: ով որ անկեղծ չէ ինքզինքին հետ, սատր է ինքզինքէն, չի ճանչնոր իր մեղքը և հեռու կը մնայ Աստուծմէ, որ մեր էսթեան բարձրագոյն սահմանին վրայ է:

«Հազիւը կրնայ գտնել կարսուած ոչխարը, եթէ այս վերջինի յիշազութեան մէջ չէ ջնջուած սրինդի ձայնին քաղցրութիւնը: Կինը կրնայ գտնել իր կորսնանցուցած զրամը, եթէ որ քայլական պատկերին զիծերը չեն սրբուած պղիննձի վրայէն: Իրերն ու առարկանները լայսին մէջ կ'երեին, իսկ մեղքը՝ անկեղծութեամբ, որ առաջին զգացումն է դիտակցութեամբ: Հսդիները այնքան արժանաւար են, որք քան մէծ է անոնց մէջ սիրոյ սյօթը:

«Գիտակցութիւնը մարդուն որ գիտէ գաղտնիքը օրերու և գիշերներու, հնչիւնները մեր սրտին, առակաւելի ձայն շեղած, և բառերը՝ զեռ մտածումի չվերածուած:

Որ կրնայ ըսել թէ զատօծ է տւագանը հոգիին, որ լուսասի պէս իր թերթերը կը բանայ ջուրերսւն վրայ: Ով որ կը կարծէ թէ գեղեցիկ պատմուանի պէս հագած է բարոյտկանը, մերկ է ամբողջովին:

Օտարականը հեռու կը մնար Տիբերիանէն, որ լճեզրին վրայ խարսխուած, սպառնագին կը դիմէր իր շուրջը կը զգուշանար մնծ քաղաքներէն, ուր փառքը, ոսկին և հաճոյքը զմոսեր էին սիրատերը և գոգազեր բոլոր ազնիւ զգացումները: Մեծ քաղաքներու այդ բնակիչները կը նմանէին կոչունքի հրաւերը մերժողներուն, ինչպէս այնքան գեղեցիկ կերպավ կ'ըսէր Ան իր տռակներէն մէկուն մէջ: Մարդեր որոնք սովոր էին չինհլու իրենց պալատները ուրիշներու քրտինքին ու արեան գինով, և զանելու հազարաւոր կետնքեր, վայրկեան մը հաճոյքի համար:

Սակայն անոնք չէին գիտեր թէ հաճոյքը երգն է ազատաւթեան, բայց ոչ ազատաւթիւնը: Ծաղիկը մեր ըզձանքներուն, բայց ոչ պառուզը անոր: «Մի ըլլուք կամապաշտ ու վատչուէր, մատծելու միայն ձեր ստացած հաճոյքին համար: Նմանիցք զեփիւոին, որ ծաղիկներու բոյրը առնելէ առաջ կը զգուէ անոնց թերթերը: Վայ անոր որ միայն առնել գիտէ: Ով որ կուտայ՝ կ'երկարածդէ իր հաճոյքը և կը փառաւորէ իր անձը, որ ամենէն գեղեցիկ տաճարն է Աստուծոյ:

Ե.

(Շարունակիլի՛ 2)



ԿՐՈՆԱԿԱՆ

ՄՐԲԱԿԵՑՈՒԹԵՒՆ

ՄՐԲԱԿԵՑՈՒԹԵՒՆ

«Առեր եղեռով, զի ևս առեր Տէր Աստման ձեր: (ՆԵՏ. ԺԹ. 2):

Մրբակեցութիւն կը նշանակէ անբասի կենցաղի հետեիլ, մաքուր, անարատ, ամբիծ ու անմեղ կետնքը մը վարել, Աստմայ հետ չիտակ հաղորդակցութիւն մշակի իսկ մարդոց հետ մեր ունեցած յարաքերութիւններուն մէջ անմեղազրելի ըլլալ:

Մրբութեան իրը խորհրդանշան՝ հին եղիպտացիք իրենց Օսերիս չատուածը ներմակ հագուստներով կը ներկայացնէին: Պրահմայի քահանաները ճերմակ զգեստ կը հագնէին երբ կրօնական արարողութիւն կը կատարէին: Բայ հրէից աւանդութեան, երբ Սոզանոնի տաճարին նաւակատիքի արարողութիւնը տեղի կ'ունենար, Դետացի քահանաներ սպիտակ զգեստ ունին իրենց վրայ:

Այլակերպութեան լերան վրայ Յիսուսի հանգերձներն ալ երեցան խիստ ճերմակ այնպէս որ երկրի վրայ թափիչ մը չէր կրնար այնքան ճերմկցնել զանոնք (Մրկ. ԺԹ. 2): Յիսուսի յարութիւնը աւետող հրէշտակին հանգերձները ևս ճերմակ էին ճիշտի նման (Մատթ. Խթ. 3): Յայտնութեան գրքին մէջ սուրբերը կը ներկայանան ճերմակ հանգերձներով (Յայտ. է. 13): Այս իսկ պատճառաւ, ճերմակ զոյնը վազուց ի վեր սրբութեան խորհրդանիլ կը համարուէր:

Մրբութիւնը Աստուծոյ էական ստորագելիներէն մէկն է: Քանի որ Ինքը սուրբ է, Իրեն հետ յարաքերութիւն ընողներն ալ սուրբ ըլլալու կանչուած են, ինչպէս Ինք կ'ըսէ. «Սուրբ եղէք, քանզի ես, ձեր Տէր Աստուծը, սուրբ եմ»: Իսկ Սազմասերգուն կը պատգամէ. «Բարձրացուցէք Տէրը, միբ Աստուծը, ու երկրագութիւն ըլլէք Անոր սուրբ լերանը վրայ, զանզի Տէրը, միբ Աստուծը, սուրբ է» (Սաղ. ՂԹ. 9):

Աստուծոյ աչքերը այնքան սուրբ են որ մեղաւորին վրայ չեն կրնար նայիլ: Հե-

ակարար առանց սրբակեաց կեանքի՝ մեզաւորի մը համար անկարելի է Աստուծոյ հետ յարարերութիւն ունենաւ: Պետրոս առաքչաւ կ'ըսէ: «Զեղ կանչող սուրբին պէս զուր ալ սուրբ եղէք ձեր բոլոր վարժանքներն են մէջ, վասնզի զրուած է թէ՝ սուրբ եղէք, քանզի ես սուրբ եմ» (Ա. Պետ., Ա. 15-16): «Երբայիցոց թուղթին հեղինակը կը պատգամէ: «Եթաղաղութեան և սրբութեան ետեւ եղէք ամենան հետ, առանց ասոր մէջ կը պիտի չտեսնէ: Տէրը» (Երբ. Ժ. 14): Յիսուս կը յաշտարարէ: «Երանի՛ աշնոց որ սրբով մաքուր են, վասնզի անոնք զԱսուուած պիտի տեսնեն» (Մատֆ. Ե. 8): Աւստի զԱսուուած տեսնելու և Անոր հետ հաղորդակցելու համար պայմանն է մաքուր սիրտ կրել և սրբակեաց կենցազի մը հետեւիլ:

Ոկի անուն ծանօթ հեղինակի մը տեսաւթեամբ, «Երբակեաց կեանքը երեւ մասներէ կը բավկանայ, որոնք են՝ մեղքի հրամագրիլ, Աստուծոյ նուիրուիլ և Քրիստոփաշիերին կերպարանափոխուիլ: Ի զուր և երրորդ ձեռէք բերելու մասին խօսիլ, երեւ առաջին երկու պայմանները չեն լրացած: Եօայի մարգարէ կ'ըսէ: «Զօրաց Տէրը իրաւունքով պիտի բարձրանայ ու Սուրբն Աստուծուած արգարութիւնով պիտի փառաւորուի» (Ես. Ե. 16): Հաստ Աւետարանական վարդապետութեան, հաւատացեալ ըլլալ սուրբ ըլլալ կը նշանակէ:

Այս իսկ պատճառաւ, քրիստոնէութեան մէծ առաքեալը իր թուղթերուն մէջ ոզնոյն տուէք հաւատացեալներուն բանելու ակա, կ'ըսէ: «Ալլզոյն տաջիկ ամենայն սրբոց ի Քրիստո Յիսուս» (Փիլիպ. Դ. 21): «Փոխանակ լսելու ձեզի ոզնոյն կուտան հաւատացեալները, կ'ըսէ: «Ալլզոյն տան ձեզ ամենայն սուրբ, մանաւանդ որ ի տան կայսեր ենո» (Փիլիպ. Դ. 23): «Նոյնպէս, պարզապէս հաւատացեալներու պէտքիրը հոգացէք բանելու ահզ՝ «Ի պէս սրբոց հաղորդեցարուէք կ'ըսէ» (Հոռվ. Ժ. 13):

Ա. — Ինչու սուրբ ըլլալու ենք: Սուրբ ըլլալ քրիստոնէական կեանքի կոչումն է: Քրիստոնէական կեանքի մէջ կան չատ մը առանձնաշնորհումներ, որոնք կը պակսին ուրիշ կրօններու մէջ, և որոնք բնաւ դրա-

մով չեն կրնար զնուիլ: Բայց քրիստոնեայ անհամար կը վայելէ զանոնք ձրիօրէն, իրեն արդիւնքը Աստուծոյ շնորհներուն ու անհուն սիրոյն:

Երոններ կան որոնց մէջ Աստուծուած անմատչելի վեհապես մը կը նկատուի, մարդկի զրկուած են Անոր հետ ներքին հազորդակցութենէն: Իսկ քրիստոնէութիւնը զԱստուծուած մեզի կը ներկայացնէ իրեն մեր երկնաւոր Հայրը, որուն հետ, որպէս հայր և որդի, մասքիմիկ յարարերութիւն ունենաւ ամէն մէկ հաւատացեալին առանձնաշնորհնեւմն է: Կարգ մը կրօններու մէջ մարդկի պարզ հավատակներ են Աստուծոյ առջեւ և ոչ աւելի, սուկայն քրիստոնէութիւնը իրեն հետեւողը Աստուծոյ զաւակ կը նկատէ երբ հաւատաց անիկա ընդունի և ճանչնայ Անոր աշխարհ զրկուած միամբին որդին՝ Յիսուս Քրիստոսը:

Հրեաներ զգրախստարար չ'ընդունեցին զԱյն ու չճանչցան: Իսկ որք ընկալանն զեա, ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ յինել՝ որոց հաւատացեալ յահուն նորառ (Յովհ. Ա. 12): Քրիստոնէութեան մէջ գրկութիւնը նաև Յիսուս Քրիստոսի միջոցաւ Աստուծոյ շնորհաց արդիւնքն է՝ զոր ձրիօրէն կը վայելէ Քրիստոսի հետեւողը մը, ուրիշ շատ մը առանձնաշնորհումներու հետ միասնաբար:

Հատեարար ամէն մէկ անհատ Աստուծոյ կողմէ հրաւիրուած է վայելելու այս և նմանօրինակ՝ քրիստոնէութեան բոլոր առանձնաշնորհնեմները, պայմանաւ սուկայն որ սրբակեաց կեանքի մը հետեւի: Պօղոս առաքեալ Հոռվի եկեղեցիի հաւատացեալներուն կը յիշեցնէ թէ իրենք սուրբ ըլլալու համար կանչուած են Աստուծոյ կողմէ (Հոռվ. Ա. 7): Իսկ կորնթոսի եկեղեցիի ժաղարգութիւն սուպէս կը պատգամէ: «Ալիքիլիներ, որովհետեւ մենք այս խոստունքները ունինք, մեր անձերը մարմինի ու հօգիր ամէն կերպ պղծութիւններէն մաքրենք, և սրբութիւնը կատարելազարծենք Աստուծոյ վախով» (Բ. Կորն., Է. 1): Իսկ Յիսուս, քահանայացեալական իր երկար աղօթքին մէջ, առաքեալներուն և իրեն բոլոր հետեւողներուն համար կը խնդրէ Երամէն՝ ըսելով: «Անոր արա զնուան նրանցութեամբ ենի» (Յովհ. Ժ. 17): Որովհետեւ կուլու կը պատասխան կ'ըսէ:

համեւ եթէ անոնք սրբակեաց կեանք մը չունենացին, պիտի չկրնային Աստուծոյ թագաւորութեան ուորբ զործը տարածել աշխարհի վրայ:

Առոր ըլլալ՝ մեր հոգեկան իդձերուն պահանջքն է հասի: Երբ հայուամարդը ստեղծուեցաւ, Աստուծոյ Իր Առոր Հոգին փշեց անոր, և անիկա դարձաւ հոգեոր էակ մը՝ օժաւուած իր Արարչին պատկերովը: Մեր հոգին սաստի ուրիշ բան չէ եթէ ոչ Աստուծոյ Հոգին մէկ մասնիկը: Այս խոկ պատճառաւ մարդ Աստուծոյ սատր մէկը չէ, այլ Անոր մէկ ազգականը: Երբ Աստուծոյ պատկերովը ստեղծուած և Անոր Հոգին կրօղ մարդ էակը՝ Հոգի եղօղ իր Արարչին հետ չփումենք ունենայ, ասիկա թէ՛ բնական է, թէ բանաւոր և թէ զործնական: Արդէն մարդուն օրակի խորերէն րզիսոյ ներքին սաստիկ պատակը ես կը հաստատէ այս ճշմարտութեւնը:

Մենք մեր ներքին այս բնազդներուն ու իդձերուն հետեւելով պարզ ապէս բնականան կեանքի մը հետեւած կ'ըլլանք: Բայց եթէ մէկը իր մարմինը այլեայլ ապականութիւններով պղծած է, իր հոգին չի կրնար այս ներքին հզումը ունենալ իր Արարչին հետ: Մարդ երբ սրբացած չէ հոգիով, ի՞նչպէս կրնայ Աստուծոյ մասնաւ և երկրպագութիւն բնել և հաղորդակցիլ Անոր հետ:

Աստի սրբութիւնը անհրաժեշտ պայման է Աստուծոյ հետ ապրելու և վայելելու Անոր անմիջական ներկայութիւնը մեր առօրեայ զբազումներուն մէջ: Ամերիկացի հեղինակ Քինչմ Թամբո Էէկզուիլ կ'ըսէ: «Փնտէ ու ձեռք բլր սրբակեցութիւնը, իւ անու պիտի միևնու մխիբարութիւնը այնու ապահով որբան ջերմութիւնը արևու նառապայթներուն»: Սրբակեաց կեանքի այս մխիթարութիւնը երջանկութեան մեծ ազրիւր մըն է քրիստոնեայ հաւատացեալի մը համար:

Բ. — Առօնի հն սրբակեաց կեանքի մը յատկանիւները: Աէրն է սրբակեաց կեանքի աչքառու յատկանիչներէն մէկը: Աէր մը՝ որ անշահասնդիր է, անզերապահ ու առտուածային: Պօզոս առաքեալ Պազատացաց թուղթին մէջ երբ կը նկարազրէ մարմառոր կեանքին և հոգեոր կեանքին յատ-

կանիչները: Աէրը կը զնէ հոգեոր կեան յատկանիչներու ցանկին սկիզբը: Առաստառածային ու անշահասնդիր սկր հոգեոր կեանք մը ունենալ չէ այլ ինչ եթէ ոչ սրբակեաց կենցազի մը հետեւիլ, զարուհով ամէն մարգու հետ անվերապահ ուրով ու համակրալիր և կարեկից սպիս:

Յիսուս ասոր մէկ փայլուն օրինակ հանգիստացաւ իր երկրաւոր կեանքի ընթացքին: Ինչ աստիճան որ սրբութեան նոյն քանակութեան մէր սրբակեաց մարմացութիւն էր: Կը սիրել սրբան իր մտերիթները՝ նոյնքան իր հատերզները, սրբան Հրեաները՝ նոյնքան Ասմարացիները, սրբան Փիւնիկեցի Ասրիները՝ նոյնքան հեթանոս ուրիշ ցեղերը Սրբակեաց կեանքի հետեւ ունէ քրիստոնեայի համար ու չկայ ուրիշ ճամբար եթէ ոչ հետեւիլ իր մեծ Աստինորդին: Յիսուս Քրիստոսի այս սիրալիիր ապրելակիր պին, ինչպէս կ'ըսէ Աստուծոյ խօսքը զեղեցիորէն: Ալիրով վարուեցէք, ինչպէս Քրիստոս ալ մեզ սիրեց, և իր անձը մեզ համար մասնեց՝ անուշահու պատարագ ունի ըլլալով Աստուծոյն (Եփսու, և. 2):

Ներոգամառաւթիւնը սրբակեաց կեանքի ուրիշ մէկ յատկանիչն է: Մարդ մը զործունեայ է և մեծամեծ ժառայութիւններ կը մատուցանէ հանրութեան անձնութարար, իր ազգին ու մարդկութեան ատակար կը զառնայ, իր չուրջը կ'ունի թէ՛ հրացագներ և թէ հակառակորդներ հախտանձագներ և նոյնիսկ թշնամիներ: Ինչպէս պէտք է վարուիլ այս փերջիններուն հետ: Երկու կերպով վարուիլ կարիլ է: մէկը ատելութեամբ, բարկութեամբ, հաւածելով, նզովելով և իրենց մակարդակին իշնելով, այլ խօսքով՝ թշնամութեան զէմ թշնամութեամբ: իսկ միւսը՝ քրիստոնէական ներոգամառաւթեամբ: Առաջինը հեթանոս կեան կերպ է երկրորդը՝ քրիստոնէական:

Յիսուս կատարելապէս անմեղ էր, աշխարհ եկած էր մարդկութեան փրկութիւնը ապահովերու համար: Իր հակառակորդները փախանակ գնահատելու զիյն՝ ծաղրեցին, հալածեցին և Պողոսթայի խաչին վրայ մահուան գատապարտեցին: Իսկ Ինքը

աղօթեց Աստուծոյ և ըստաւ . «Հա՛յր, թաղ զազա, զի ոչ զիտեն զիմէ զործեն» : Նաև լլ. Ատեփանոս, երբ կը քարկոծուէր, առ զօթեց զիմէք քարկոծոզներուն համար և ըստաւ . «Տէ՛ր, մի՛ համարիր զազա զայս մեզա» :

Ալլամոլիկ մարդկային է, խել ներել՝ առառած այլինք, ըստամ է իրաւամքը : Ներելով մարդ Աստուծոյ կը մօտենայ, խել թշնամութեան զիմ թշնամութիւն ընելով իր մարդկային արժանիքներէն կը մերկանայ և ահասնական կեանքի մակարդակին կ'իջնայ: Ասիկա բարոյական անկում մընէ, որմէ հեռու կը մեան սրբակեաց կեանքի հետեւու համար Աստուծմէ կոչում ունեցող բոլոր ճշմարիտ քրիստոնեաներ: Բառ ամերիկացի եկեղեցական Ծիչըրա Ձեռլըրի, ունկը և սրբակեցութեան նամբան, որ ոչ քեմիալ մեզ կ'առաջնորդէ կեանիքի՝ ոյլ այլ խել է բուն կետներք: Ասոյին ներելով մարդ չի նսեմանար, ոյլ կը բարձրանայ հոգիով և ժառանգորդ կը զառնայ յաւիտնական կեանքի:

Արբակեաց կեանքի ուրիշ մէկ ուշադրաւ յատկանիչն ալ ծառայութեան ոզի ունենալին է: Մառայիկ քրիստոնէական կեանքի նպատակներէն մէկն է, ծառայելով է որ մարդ փառքէ ի փառք կը բարձրանայ և որ ըստ օրէ կատարելութեան կը հասնի սըրբակեցութեան մէջ, որով կ'ունենայ մտքի լժան անգործութիւն, խոզմի կատարեալ հանգստութիւն, որտի անհուն երջանկութիւն և հոգեկան բարձր զոհացում ու հրճուանք:

Քրիստոս, մեր կեանքին տուաջնորդը, ոյս համբային քալեց, իր մասին գրուած է թէ երբ կ'ապրէր մեր մոլորակին վրայ, միշտ բարիք ընելով կը ըրջէր (Գործք, մ. 38): Ահա իր վկայութիւնը. Ալլպին Մարդոյ չեկու սպասարկութիւն ընդունելու, ոյլ սպասարկութիւն ընելու և իր կեանքը չատերուն համար զիրկանք տալու (Մրկ. մ. 45):

Կ'ապրինք դարս մը մէջ ուր մարդիկ այնքան անձնաւուէր են որ Յիսուսի ծառայութեան այս պատուէրը ընդունելու սիրտ չունին: Մառայիկու համար մեր անձը ուսրանալ և զմեզ մարդկային ընկերութեան բարձրագոյն չառնայնացնել պէտք

է: Այս դարս մէջ նիրթագաշտ ու հաճայապաշտ մարզիկ կը խորչին այս աեռակ պատգամէ մը: Յայց իրեն իրական քրիստոնեայ մեր կեանքը արժեցնելու համար պէտք է քարհնք այս նեղ ճանապարհէն, ուրիշ, մեր Փրկչի օրինակին հետեւով, ընթացան առաքեալներ և բոլոր սուրբ մարզիկի: Անձնասիրութեան ճանապարհէն քարելով ոչինչ կը չահինք, ընդհակառակը, կը մերկանանք մեր բարոյական ու հոգեոր արժանիքներէն և պատճառ կ'ըլլանք մեր անձերուն յաւիտենական կորսանան: Մինչ այլասիրութեամբ և ուրիշներուն ծառայելով կը տիրանանք ներքին ու մշտառերջանկութեան:

Գ. — Կարելի՞ է մարդու մը համար այս աշխարհի մէջ սրբակեաց կեանիք ապրիլ: Կ'արիքի է: Նախ անոր համար որ միուսու ապրեցաւ սրբակեաց կեանքը մարդկային այս մարմինին մէջ և մեզի օրինակ հանդիսացաւ: Յիսուսի կեանքը այնքան ամբուջ ու անմիզների էր որ իր հակառակորդներն խել զայն կը խոստվանէին: Օր մը քարիստեցներէն և հերովդէսեաններէն մի քանի մարզիկ զրկանեցան Յիսուսի քով որպէսի զինքը խօսքով ըլլանելով ծուղակը ձգեն, և բօխն: Վարդապետ զիտենք որ ճշմարիտ ես, մէկու համար հոգդ չէ, քանզի մարզոց երեսապաշտութիւն չես ըներ, հապա ճշմարտութեամբ Աստուծոյ համբան կը սորգեցնես, կայսրին տուրք տալ արժան է՝ թէ ոչ, ամբոնք թէ չտանք (Մրկ. մ. 14): Ալաշելութեան չարթուն մէջ Յիսուս իր աշակերտներէն չարթունէ առաջ երբ կը միտիթարէր զարդարէ առաջ երբ կը մարզիկ սուրբ կ'ապրիլ ապահով է, պայտանաւ սակայն որ միանանք հոգիով Յիսուսի հետ և Անոր անմիջական ներկայութիւնը վայելենք մեր առօրեայ կեանքի մէջ ամէն վայրկեան եթէ ասիկա անկարելի ըլլար, Յիսուս չէր ըսեր թէ ան-

թանի որ մարզկային այս մարմինի մէջ Յիսուսի համար կարելի եղաւ ապրիլ սըրբակեաց կեանքը մը, մեզի համար ալ կ'արիքի է, պայտանաւ սակայն որ միանանք հոգիով Յիսուսի հետ և Անոր անմիջական ներկայութիւնը վայելենք մեր առօրեայ կեանքի մէջ ամէն վայրկեան եթէ ասիկա անկարելի ըլլար, Յիսուս չէր ըսեր թէ ան-

զերու ք գուք կատարեալք, որպէս և հայրն ձեր երկնաւոր կատարեալ է» (Մատթ. 6. 48): Միւս կողմէն, Պօղոս առաքեալ պիտի չպատգամէք թէ, «նմանող ք ինձ եղերու ք, որպէս և ևս Քրիստոնի» (Ա. Կորն. Ժկ. 1):

Նոյնպէս կարելի է ասենա մարզու մը համարց քանիք այսոր աշխարհի մրուց քրիստոնեաներ կան՝ որոնք անհատապէս կ'ապրին այս օրբակեց կեանքը, թէ և շատ չեն թուով ամենուրեք: Մարդ Աստուծոյ պատկրազը սուեզուած արարած ըլլալուն, օժուուած է ի բնէ շատ մը ներքին ու հազեկան թաքուն ոյժերով, բնադշներով, միւտամեներով, խզերով և անհուն կարելիու միւններով՝ որոնք զինքը ի վիճակի կ'ընեն առպրելու այս կեանքը, եթէ զանոնք մշակել զիտնայ մեր Առւրեն Քրիզոր Նարեկացիի նման՝ շփուելով Աստուծոյ հետ շարունակ:

Ամէն մէկ քրիստոնեայի հեռանկարն է Քրիստոնի հասակի չափին համելի, ինչպէս կը յայտարարէ առաքեալը. «Սուրբեաւն կատարելու թեանը համար ... միշեւ ամենս ոլ համենին հաւասէին ու Աստուծոյ Արդին հոնչնալու միաբնուրեանը, կատարեալ մարդ ըլլալու, Քրիստոնի լման հասակին չափ ունենալու» (Եփիս. Դ. 12-13): Յրաւուի ասիկա ինչ մեծ առանձնաշնորհում է՝ զոր քրիստոնէական կրօնքը ընծայած իր հաւատացեալներուն:

Գ. — Խօնջու կարելի է սիրանալ այս սրբակեաց կեանեին: Միջին զարու ընթացքին շատ մը քրիստոնեաներ աշխարհիկ զրազումներէն հրաժարելով անապատներու ու մենաստաններու մէջ ճնշաւորական կինցազի մը հետեհցան ամբանալու համար այս սրբակեաց կեանքին Յիսուս իր աշակերտներուն համար աղօթեց Աստուծոյ որ ոչ թէ զիրենք աշխարհէն վերցնէ, այլ զանոնք չարէն պահէ այս աշխարհի մէջ (Յովէ. Ժկ. 15): Անզիւացի վիպազիր Տրկին Ա. Ճէմէսըն այս մասին կ'ըսէ. «Օրինեալ ըլլայ յիշատակը այն մարդոց՝ որոնի իրենից զիրենի ամբիծ պահած են այս աշխարհէն, բայց աւելի օրինեալ ըլլայ բարի յիշատակը ամեն անոնց, որոնի ամբիծ պահած են զիրենի այս աշխարհի մէջ մնալու»: Այս աշխարհէն հրաժարելով անապատը

քաշուինք և կոմ աշխարհի մէջ մնանք, երկու պարագայի ներքին ալ սրբակեան կեանքի մը ամբանալու համար սրբութեան աղբուրի մը հետ հազարդակցիլ զարման է:

Ա՞զ է այս աղբի ըլլ, ինչ ճանապարհ հով կարելի է մատենալ անոր: Քրիստոս չաղ աղբիւրն ու ճանապարհը: Օին է յայտարարէ այս կեալ իր հետեհալ բանքը. «Պիտ է ի մտի ունենալ քի սրբուրիւր ոչ քի Քրիստոնի նին և նախապարհ սրբուրիւրն ամեն թագավոր ինչ պահապահ և ըստ, ուս ևս եմ ճանապարհ և ճշմարտութիւն և կեանք» (Յովէ. Ժկ. 6):

Պարզ ծաղկի մը՝ որ մեխակի մը անոնք բուրմանքն ունէր, հարցուցին թէ զանմեխակ չես, ինչպէս կարելի եղած է որ մեխակի մը բուրմանքն ունենաս: Մազիկը ըստու, թէ ևս ես մեխակ չեմ, բայց մեխակի մը թուփին քով մեծ ցած եմ: Նմանապահէն եթէ քրիստոնեաներ ալ Յիսուս Քրիստոնի մօտ ապրին և շարունակ չփուրին իրեն հետ, որ մը չէ օր մը անոր անոյց բուրմանքը կը հանգիսանան՝ իրենց սրբացած կենցաղութագրը: Բայց ամերիկացի եկեղեցական Պարթը Արքիլու Օկրոսթըսի, «Ամեն մասու մասմունիք Աստուծոյ նոզիկն նոյզ մըն է»: Իսկ ֆրանսացի ծանօթ հեղինակունի Մատում Տը Աթալի տեսակէտազ, «Խորիւրդի ու վարմունիքի մաքրութիւնը կը կազմակեցի կը յափշտակուի հոգեսոր իրականութիւններէն»:

Հոգերանական իրականութիւն մըն է թէ մարդ որքան վիրի բաներուն վրայ խորհի՝ այնքան կը վերանայ, որքան բարձրանայ և որքան հոգեսոր խորհրդածութիւններով իր միտքը և երեակայութիւնը զրացնէն: այնքան կը յափշտակուի հոգեսոր իրականութիւններէն:

Հետեարար երր մենք Յիսուս Քրիստոնի մօտ ապրինք, խոկոյն Անոր Ա. Հոգիին մէջոցաւ հոգեկան վերածնունդ կը ստանանք, իրեն բնաւորութեան մասնակից կ'ըլլանք, որով կ'ազնուանանք սրտով, կը վերանանք հոգիսից, կը բարձրանանք զգացումներով, և այսպէս օր ըստ օրէ կը սրբանանք մեր հոգեսոր կինցազին մէջ:

Մեր նախահայրերը այս ճանապարհով սրբացան, որուն իրքի արգիւնք մեզի

մեծամեծ ծառայութիւններ ըլլին՝ սահմանագործութիւններ յանձն առնելով, ըլլայ Ա. Գրիգոր Լուսաւորիչ, ըլլայ Ա. Մահակ Պարթև, ըլլայ Ա. Մեսրոպ Մաշտաց, ըլլայ Ա. Գրիգոր Նարեկացի, ըլլայ Ա. Ներսէս Շնորհալի, ըլլայ Ա. Գրիգոր Տաթեացացի և ուրիշներ։ Եթէ առանք անձնութիւնը քրիստոնեաններ չըլլային, Քրիստոնութիւնը ու օրինակին հետեւով (Մրկ. թ. 31 և Ժ. 45) իրենք զիրենք Քրիստոնութիւնը առգով տողորած՝ ծառայութեան կեանքին նուիրելով, զահողութեան ու նուիրումի հանապարհեն քալած չըլլային՝ Հայութանեաց Եկեղեցին այժմ ներկայ փառքին չառ բան կորսնցուցած կ'ըլլար, և Մերսո զայութիւն խոկ չունենար. միւս կողմէն չէինք ունենար տահմային այն մշակոյթը՝ որով ամէն հայ կը պարծենայ այժմ իրաւունքով։

Քրիստոնեայ բնակչութիւն ունեցող զիւղի մը մօտակայ բլուրին քովը բարձր ժայռի մը զրայ Յիսուսի մեծակակ մէկ նկարը զրուած էր։ Ժազովուրդին մէջ հաւատք մը կար թէ օրին մէկը այս նկարը մէկու մը գէմքին վրայ պիտի պատկերանար։ Այս զիւղին մէջ Բընէսթ անուն փոքրիկ տղայ մը չառ կը հետաքրքուէր այս նկարով։ Դիւզ եկող գացող ճամրորդներուն գէմքին վրայ կը նայէր յանձնի թէ արդեօք մէկը կը նմանի՞ այս նկարին։ Բայց միշտ ալ յուստիսար կ'ըլլար։ Տղան մեծ ցաւ, ընտանիքի տէր եղաւ, բայց դէռ կ'ակնիւթէր որ իրականանայ իր այս բաղանքը։ Օրին մէկը զրացիներ իրեն ըսին թէ ինքը նմանած էր Յիսուսի նկարին։ Բանզի զիշեր ցերեկ անոր կը նայէր և միշտ տառվ կը հետաքրքուէր։

Այն քրիստոնեաններն ալ որոնք միշտ Յիսուսի կը նային և Անոր հետ կը չփոխին, որ մը Անոր կը նմանին, ինչպէս նմանած էր Պօղոս առաքեալ, որ այս խոկ պատճառաւ ըստաւ. և Խնձի նմանող եղէք, ինչպէս նմանեցալ Քրիստոսի։

Կը պատճուի թէ օր մը մի քանի ճամրորդներ ածխանիք մը այցելեցին, և անոր զրան մօտք, թռւփի մը զրայ ճերմակ ծաղիկ մը տեսան։ Ասիկա իրենց մեծ հրացում պատճառակց։ Որովհետեւ ածխանիքին չուրդը ամէն տեղ ունեցավ մէկ առաջին կը առաջին գործիք մէջ ուրիշ տեղ մը կը կարգանք հետահալը։

Էր։ Փորձի համար այս ճերմակ ծաղիկին զրայ սե փոշիներ ցանեցին, և տեսան որ ծաղիկը իսկոյն այդ սե փոշիները իր զրայէն թօթուեկով իր համակին ճերմակ զոյնը սուացաւ, որով հասկցան թէ ծաղիկին ճերմակութիւնը իր բնութենէն կը բջիւէր։

Այն քրիստոնեան որ Յիսուս Քրիստոսի արխոնովը ճերմկցուցած է իր հանգերձները, իր միջավայրը որքան ալ ապականուած ըլլայ սե փոշիներով, կրկին կրնայ փայտեցնել իրկնացին ճերմակութիւնը իր զրայ ամէն ատեն ու ամէն պարագայի ներքի ։ Եթէ առիկա անկարելի ըլլար, Արրազան Մատահանը չէր ըսկը թէ. «Հանդերձնեղ տնին տնին ներմակ ըլլան» (Ժող. Թ. 8)։ Դանիւէ շնորհաց չըջանին ակնարկելով չէր գուշակեր թէ. «Նորերը պիտի մայրուին ու պիտի ներմկնան» (Դան. ԺԲ. 10)։

Աարգիկէի Եկեղեցին ուղղուած համակին մէջ Յիսուս կ'ըսէր. «Քանի մը անձնեւ ունիս Սարգիկի մեջ, որոնք իրենց հանգերձնեց շաղտսեցին, և ներմակներով պիտի պարտին ինձի ենք, բանզի որժանի են։ Ան որ կը յաղրէ ներմակներ պիտի հազնի » (Յայտ. Գ. 4-5)։ Նահագէս կ'ըսէ. «Ինձնէ կրակի մեջ փորձուած ոսկի ծախու տռ, ուսպազի հարուանաս, ու ներմակ անհպերձնեց հազնին» (Յայտ. Գ. 18)։ Խոկ Յայտնութեան զրքին մէջ ուրիշ տեղ մը կը կարգանք հետահալը։

«Ասոնք որ ճերմակ հանգերձներ հազար հն ո՞վ են և ուրիշ կուզան։ Ես ալ ըսի անօր. Տէ՛ր իմ, զուն զիտսա. և ըստու ինձի. Ասոնք մեծ նեղութիւններէն եկողներն են՝ որոնք իրենց հանգերձները լուացին և Գառնուկին արիւնավը ճերմկցուցին . . . այսուհետեւ ասոնք ո՞չ պիտի անօթենան և ո՞չ պիտի ծարաւին, և ո՞չ ալ արել և կամ առքութիւն մը անոնց զրայ պիտի իրեայ. Վասնզի Գառնուկի՝ որ պիտուի մէջ է, պիտի հավուէ և կինդանի ջուրերու ազքիւրները պիտի առաջնորդէ զանոնք, ու Աստուած ալ բոլոր արցունքները պիտի սրբէ անոնց աչքերէն» (Յայտ. կ. 13-17)։

Գ. Ա. ԱԱՐԱ.ՅԵԱՆ

Ֆրեզի, Գալիմ.

ԿԸ Ք Ա Լ Ե Մ Ն Ո Ր Ե Ն

Կը բալեմ նորէն, սրտում ու քրար,
Մարդու մը նըման որ արեւուն տակ
Այլեւս չունի տուն ու տաղաւար,
Բայց վիշտեր հազար :

Ե զուր կը նայիմ անցեալի նամբուն՝
Երազ մը ինչպէս որբ բայց մըտերիմ,
Ակոսէն որուն ինձի կը նայի,
Մանուկ՝ մը աղուոր :

Որքա՞ն կ'ուզէի որ զոցուէր ներկան,
Արթննար անցեալն իմ կախարդական,
Եւ աղօրք մ'ինչպէս, մայրն իմ նեռաւոր,
Օրերու շուրջին :

Պատմէի իրեն օրերով երկար,
Վիշտերս ամբողջ, բաղց ու անվարան,
Թէ մարդերն ինչպէս դաւեցին ինձի,
Զարկին չարաշար :

Ան միայն կըրնայ սլրբել արցունիներն
Տրդուն յու մեծցած, որ բողած աշխարհ,
Իրեն կը վազէ հեւեով մ'անահուն,
Զերք խոցուած բըռչունն :

1958, Ամսան

Վ.ՏՈ.ՐՈ.ՆԴԻ



ՏՀՈՒ ՄԸ ԱԼՊՈՄԻՆ ՄԷԶ

Դուցէ զիւեր մը ահնան,
Երբ սովիները հեծեն
Հովեռու դէմ անսահման,
Տեսչանիներէն, ցաւերէն
ԱՌ յաւիտեան խաղաղած,
Մեկնիմ կեանիտէն այս անդարձ:

Յետոյ զալիք օրերուն,
Պիտի բանա բգեղ զոն,
Խնչպէս օր մը րդի ես.
Նոր խլաերու, սէրերու
Ճակատագիրը դրճէ:
Դուցէ յաւէս մեզ բաժնէ:

Բայց մուրին մէջ զերազոյն,
Աւշարակին յուշերու,
Պիտի վառի օւրդ անհուն,
Զոր ինծի նետ սարի ես,
Երբ բափոփանն ու զըրան,
Մահուան առջեւ կենալու:

ԵՊ.ԻՎ.Ա.ԲԴ



"ՀԱՅՐ ՄԵՐ"Ի ՎԱՆՔԻՆ ԱՌՋԵՒ

Վերելիքն վերջ այս յոզնասպառ բարձունիքին,
Որ կապէ Քեզ Գերսեմանին արցունիով,
Կը մոռնամ ևս ամէն խոնչէնի՛: Հայցագին՝
Նրբներ իրար կը միանան բովէ բով,

Եւ աչերըս՝ կապոյներուն խոր, ծափ,
Յառած՝ ինչպէս առամեալներն սրբախոս,
Հանդա՛րտ հոգւով, առանց նիզի ու ցափի,
Քեզ կ'աղերսեմ. «Տէ՛ր, ուսո՞ւնեալ կալ յաղօրս»:

Ասուածային սիրոյդ կապած զոյզ թէւեր,
Մաքուր ձեռնով մեզ կը բանաս դուռն երկնից,
Հրեսակներու տանելով մեզ բովն ի վեր՝

Երանութեանց շողիս յոյսը անկոկիծ:
Մեր նօրութեան՝ ի լիութին զերբանածին,
Կ'ուսուցանիս մաքուր աղօրքն ուուր հացին:

ՀՄ 0.360.Կ ԳՐԱՆԵԱԾ

(Զիբենեաց Լեռ, 1908, Տօն Համբարձման)



ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆՏԱՐ ՎԱՐԴԱՎԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԽՈՒՐ

Առարկ հրատարակուող Հանեկան տաղը
օրինակած ենք Ա. Աթոռոյոց թիւ 231 ըն-
տիր ձեռագրեն (թղ. 483): Տաղին լեզուն
և ոճը յայտնապէս՝ «Նարեկացիւական հն-
նարեկացիի տաղերուն վենեարեկան հրա-
տարակութեան մէջ (1840) կը պակսի այն»:
Կայնարքու չի գտնուիր Արշաւիր Միտիթարեանի
նարագոյն ժաղավածոյն մէջ, տպուած ե-
րեան 1957ին: Հայկազեան նոր Բառագիրքը

կողմազներուն ծանօթ է այս տաղը, որմէ
տառած են կարգ մը բառեր. ինչպէս Տեղի-
նագործ, զոր ճշգիւն նշանակած են իրեն նա-
րեկացիի տաղէն, կենացածին, կենացունա-
բեր, վերարփենի և փոյլակնատարած, զոր
սխալմամբ նշանակած են իրեն Շնորհալիի
տաղէն: Վենեարիկ տպուած (1830) Շնոր-
հալիի տաղաչափեալ գրուած քնիրուն ժաղո-
վածոյն մէջ նմանապէս չի գտնուիր այն:

Նոր իմն աւետիք նորաշաւիդ խորհուրդ յայտնեալ,
Նոր ծաղիկ ցուցաւ ծառք նորատունկ բուրաստանաց:

Նոր վարդ վառելով բոցատերեւ յաղին դրախտին,

Նոր կենացածին կենդանատիպ պըտուղ բերեալ:

Այն ծառոյն տերեւ յայնասաղարթ պարտեաց պատճառս,
ասս երկրագործին ծառ հայրենի տրնկինագործ:

Ճուղ ճախրակագոյն նըլերունի ծայր զերկընիր,
առեալ վերամբարծ երկնից նըման լիառն ի թարար:

Եկայր իմ սիրելիք խընդիր ըգհայր տեսանելով,

որում ցանկայիք աւուրճ՝ եհաս ի կատարումն:

Տեսէք եւ ուրախ լերու զի Հայր յամպոյն ծայնէր,

երեւեալ ի թարար մեզ աւետիս մատուցանէր:

Կամիս ըզկարծիս բառնալ թէ սայ է մարզարէն,

սա՛ եւ եղիսա կամ Մովսէսի նմանակից:

Կերպիւն նըման եւ հրաշալի Հաւը փառակից,

փայլակնատարած շաւիդ եւ լոյս վերարփենի:

Արփինածագման տեսիլ ծագումն անծանաւթի,

ծայն զայն ծանաւթի լուեալ թէ Դայ է իմ որդի:

Յերեսս ի վայր անկեալ տղաղակին, աւգնեա Ցիսուս,

նոր տեսիլ տեսար նորանորոգ եւ հրաշալի:

Մի երկիւղածիք, եղբարը, ես եմ Տէր Ցիսուս,

Տէր մարզարէիցն որ պատմեցին զայս ասելով:

Եղիս ի վեր առեալ զամաշկեակն վերամբարծ զթիկամբն,

զայն տեսանելով ծանուցանէր սուրբ Հեղիսս:

Միշտ արթունազնաց զետոց ընդ ուսրս բաւանեալ,

նըման Մովսէսի դայ է Տէրդ Եղիայի:

Պետրոս զարհուրեալ կազմէր երբեակըս տաղաւար,

ծայն աղերսալի առնէր, Տէր եթէ կամիս:

Եկեալ հարցանեն զիսորհուրդն զասք առաքելոցն,

զինչ իցէ համբաւըս պատմեցէք մեզ մարզարէր,

ի խաչ բարձրանալ կամիմ(մ) իւ անդ պըտղարերել,

ծաղիկ ցուցանել կամի ի լեառըն Գողզոթա:

ՀԱՅԱԼԻԱՆ ՎԱՆԻՔԵՐ

ՍԵՒԱՆԱՅ ՎԱՆԻՔ

ՏԵՂԱԿՐՈՒԱԿՆ. — Անահայ վանքը հառատառած էր Անան կղզիին վրայ, որ կը գտնուի Գեղամայ լիճին արևմտահան ափին մօս: Աներ երեք եկեղեցիներ, Ա. Առատառածնիր, Ա. Առաքելոց, և Ա. Կարապետի նույիրուած:

ՊԱՏՄՈՒԱԿՆ. — Անահայ վանքին պատմութեան հնագոյն շրջանի մասին հաստատ տեղեկութիւններ զրեթէ չկան: Ինձերորդ զարու երերորդ կեսին է որ կը չինուին զոյգ մը եկեղեցիներ, և ճգնաւորական կենցաղի նույիրուած անձեր կը փութան հօն, ապրելու ազօթքի և ապաշխառութեան խստակրօն կեանք մը: Երևան արդիւուած էր մտնել այնուեզ: Այդ արգելքը վերցուցած է Երեսէ Աշտարակեցի Կաթողիկոսը 1848ին (Ազգ. Հանգէս, մէջ, էջ 53, 65): Անանի վանահայրերէն չառերուն անունները հստած են մեզի, մենք կ'առնենք նշանաւորները միայն:

1. — Մատոց Վ.րդ. Եղիշվարդեյի, 874—897. — Արևելաց Մարիամ արիկնօջ ձեռնարութեամբ գտնաք մը կը հստատէ Անահայ կղզիին վրայ և կը չինէ զոյգ մը եկեղեցիներ, Ա. Առաքելոց և Ա. Առատառածնին նույիրուած (874): Նշանաւոր կը հանդիսանայ իր խստամբեր կենցաղազ: Գեղորդ Պառնեցի Կաթողիկոսին մահէն ետք: 897ին, կ'ընարուի Կաթողիկոս, բայց եօթ ամիս միայն պաշտօնավարելէ ետք կը վախճանի և կը թաղուի Գառնի: Իր աշակերտներէն ծանօթ են Մատվանոս երօնաւոր և Յով-

հանձէս կթզ: Պատմաբան: Մաշտաց եղիքարդեցի զրական զիմուաւոր աշխատանքնէ և Մաշտաց զրքի կազմութիւնը:

2. — Անդրանիկ Սեւանցի, 969. որ յիշեալ թուականին Կաթողիկոս Ծարուեցան երկու տարի միայն պաշտօնավարեց, ու վախճանեցաւ 971ին: — Կիրակոս, էջ 49:

3. — Անդրգիս Սեւանցի, 990—992. — Այս վերջին թուականին կ'ընարուի Կաթողիկոս և մաս երեք տասնամեակ պաշտօնավարելէ ետք: 1019ին կը հրաժարի ձերաթեան պատճառու, և կը վախճանի 1022ին:

4. — Անդրգիս Վ.րդ. Սեւանցի, 1044. — Մատթէոս Առնայիցի կը յիշէ զինքը այդ ժամանակի երեսի վարդապետներուն շարքին (էջ 215): Իսկ Գրիգոր Մագիստրոս, անոր ուղղած իր մէկ թուզթին մէջ (իի), զայն կը պահնացնէ ոգերակաւար բոլոր ճիշտարանի Արամեան սպազինս (էջ 66—7) յայտարարելով:

1176 թուրին, Քուրզ իշխանի հրաժանով, Յագհաննէս հիւս կը շինէ Առաքելոց եկեղեցոյ արեմանան քանզակազարդ զուռը: — Ազգ. Հանգէս, մէջ, էջ 73:

5. — Դանիէլ Վ.րդ. Սեւանցի, 1451—1464. — Արգի Կարապետ Բահանայի: — Յիշտ. մէջ. Գարի, Բ. Մասն, էջ 4, 156: 214: Աւելի ետքը հաչակուած իրեն ոմեծ հսկարու, սահեղերալուս և քաջ բարունապետու, և այդն: — Եսոյն, էջ 315, 429:

6. — Ներսէ Արհեպիսկոպոս, 1465—1486. — Եղրարորդի Անանցի Գանիէլ Վարդապետի: 1486 թուրին, Գանիէլ Վարդապետի հրաժանով, Ներսէ Եպիսկոպոսի աշակերտ Արքահամ կը շինէ Առաքելոց եկեղեցոյ հարաւոյին վայտեայ զեղաքանզակ զուռը: — Ազգ. Հանգէս, մէջ, էջ 60, 72—3, 79: Անահիտ, 1932, Յնը.՝ Յնա: էջ 26: Յիշտ. մէջ. Գարի, Բ. Մասն, էջ 396:

Բաջ պատուէր առեալ ի Տեառնէ սուրբ առաքելոցն,
մի ումեր յայտնէր բզմեսիլդ զի չեւ է ժամանակ:
Մինչ ես ի մեռելոց յառնեմ ըզձիկ կենդանազործեմ,
կենացունարեր բարոզ ընդ ձեզ յաւիտեան:
Քրիստոսի փրկչին միշտ վայելէ փառը իւ պատիւ,
ընդ Հաւը իւ Հոգւոյն այժմ յաւիտեանս յաւիտեանից:
Ե. ԵՊԱ. ՄԱՐԱԿԱՆ

7. — Կարտապես Եպիսկոպոս, 1620 թուին կը վերանորոգէ Վանքը և կը վերակազմէ միաբանութիւնը. — Ազգ. Հանդէս, ժի., էջ 60:

8. — Մխիթար Վարդապետ, 1654. — Իր վաճառյալութեան չրչանին Թիֆլիսեցի Զիթախան եղբայրներ, Սուլխան, Զար և Զօրապ, նորոգել կու տան Առաքելոց Եկեղեցին. — Ազգ. Հանդէս, ժի., էջ 61, 80, 81:

9. — Բարսեղ Վարդապետ, 1658. — ձամբայ բանալու նպատակով սառը կոտրած պահուն ծովասոյզ եղած է չորս ընկերներով հանդերձ. — Ասմ. Անհցի, էջ 180:

1714 թուին կը նորոգուի Ա. Կարապետ Եկեղեցին. — Ազգ. Հանդէս, ժի., էջ 73, 80:

10. — Մարտիրոս Վարդապետ, 1740. — Նորոգել կու տայ Ա. Աստուածածինի տաճարը. — Նոյն, էջ 61, 81:

11. — Յովհաննես Վարդապետ, 1763-1770, «որոյ յիշարութեամբն ձեռազիր զրքերը թափուել են ծովը», որ Միմէնն Կաթողիկոսի յանդիմանութիւնը չը լոի, զրքերի անխնամ պահելոյ համար (Դեղաբքունի, էջ 134): Այս ցոււալի գեղքը պատճանած է 1763ին (Նոյն, էջ 125):

12. — Անգիս Վ.րդ. Անկանապացի, 1807-1826. — Իր ժամանակ Վանքի միաբաններն են եղած և վարդապետ և նարկառագ: Մխիթար Շամքորեցի վարդապետը հաւաքած է բաւական զրքիր: Վանքը ունեցած է նշանաւոր արցելուներ, ինչպէս Մորիկ, Քէր-Բորաբէր, Ալիսվալու, Կայլն. — Ազգ. Հանդէս, ժի., էջ 63-4:

13. — Յովհաննես Վ.րդ. Անգանապացի, 1826-1839. — Նորոգել տուած է Ա. Աստուածածին Եկեղեցւոյ տանիքը, և շինել տուած է քանի մը սկսեակներ. — Ազգ. Հանդէս, ժի., էջ 64, 82: Գեղարքունի, էջ 134:

14. — Յարութիւն Վ.րդ. Մարզանանց, Ելրակեցի, 1861-1869. — Գեղարքունի, էջ 134, 402: Ազգ. Հանդէս, ժի., 66:

15. — Կարապետ Վ.րդ. Բիւլիթիւնն, 1869-1892. — Ազգ. Հանդէս, ժի., 66-7:

16. — Անգիս Յովու. Փիլիպինն, 1895-1911. — Իր վաճառհայրութեան չրջանին Անհի Վանքին ձեռազիրները կը միխա-

զրուին իջմիածին (1911), առանձին պահանի մէջ պահուելու համար. — Ազգ. Հանդէս, ժի., 67-8: Արարտ, 1911, էջ 619, 968:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ. — Առանայ Վանքը առաւելապէս ճգնազարան կեանք վարող միաբաններու յատուկ վայր մը ըլլալուն, մշակութային գործիչներ չեն ծազկած այնտեղ: Կրնանք յիշել հետեհաւները միայն:

Ա. — Դանիէլ Արդ. Մեւանցի, 1451-1498, որդի Կարապետ Քահանայի և ուսուցիչ Յորդանան Վարդապետ. 1451ին օրինակած է Մեկն. Մատքուն՝ Պր. Տաթեւցւոյ. — Յիշտ. Ժե. Դարի, Բ. Մասն, էջ 4, 214, 396, 429: Անհցիս, 1932, Յեր. - Յնու., էջ 35, 36:

Բ. — Աստուածատուր Երեւանցի, 1814ին օրինակած է Մեկն. Մարմարաց' Ն. Լամբրունցւոյ, Եփում Կաթողիկոսի հրամանով: — Գեղարքունի, էջ 405:

Գ. — Անտոն Արդ. Տփղիսեցի, Պրիչ, 1828-1835. — Օրինակած է հետեհաւները, սոսր զրով.

1. — Մեկնուրիւն Ձնզամանինի, Կ. Աւագիստիք. Պրագ. Ղուկաս Վրդ. Խարբերդցի, համառօտող Պօղոս Վրդ. Ալղիմինուպունցի, 1828ին. — Գեղր., էջ 404-5:

2. — Մեկնուրիւն Երզոց Երզոյն, Յաղում Վրդ. Կայլինեանի, 1833ին. — Նոյն, էջ 405:

3. — Մեկնուրիւն Խայիայ, Գեղր. Վարդապետի Մկնացւոյ, 1833ին. — Նոյն, էջ 406:

4. — Ալբիւր Բացեալ, Բերդումիանցի, 1835ին. — Նոյն, էջ 395:

5. — Մանուէլ Վրդ. Կիւմիւշանցի, 1830ին զրոծ է Պատմուրիւն Անտանայ Վանդին (Գեղր., էջ 134, 151, 409): Տղուած է Էջմիածին, 1871ին:

6. — Յարութիւն Վրդ. Մարգանեանց, 1855ին օրինակած է մէկ Կանոնագիրք, չեղազիր. — Գեղր., էջ 402:

Զ. — Անհակ Վրդ. Ամասունի, 1892ին կազմած է Անհայ Վանքին Զեսազրաց Յուցուկը. հրամանաւ Արևոպի: Այդ ժամանակ Անհի մէջ կայլին 108 ձեռազիրներ. — Նոյն, էջ 128, 395:

Ն. Եղի. ՄՄԱԱԿԱՆ

ՏԵՂԵԿԱԳԻՐ Ս. ԱՇՈԽՈՅ ՆՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ Ի ՀԱՐԱՒԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

ԱՄԵՐԱԿԱՆԱԿԱՐԱ ՍՊԱԾՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԱՐԱՋԱՑ
ԵՎ ԿԱԽԱԿԱՎՈՅ ՊԱՏ. ՏՆՈՐԵՆ ԺՈՂՈՎՈՅ

Ի Ա. ԱԹՈՅ

Ամեն, Ա. Պատրիարք Հայոց,

Կը ներկայացնուի Հարաւային Ամերիկայի Ա. Աթոռոյ Նուիրակութեան, մեր զործին ականագիրը, թէի քիչ մը ուշացած, բայց առիկա մեր կամքէն անկախ, արդինական Զերդ Բարձր Արքազնութեան հրահանգով, պարաւորուած էինք անցնիլ Հիւսիսային Ամերիկա, հոն սկսելու համար Ա. Յարութեան Տաճարի նորագութեան հանգանակութիւնը:

1961 Ականամբիր 15ին հաստնք Պատենտու - Այրէս, ուր սրագինս ընդունաւեցանք Հարաւային Ամերիկայի Հայրապետական Պատուիրակ Գերշ. Տ. Բարգէն Ա. Եպո. Ապատանակէն, Թեմական Ժաղավէն, Բահանարական գասէն ու Վարչական Մարմիններէն, Ականամբիր 20ին պաշտօնագիս ներկայացնուի Հայրապետական Պատուիրակ Ա. Զօր և Պատ. Թեմական Ժաղավէն, ուր Զերդ Ամենապատաւութեան ողջոյններուն հետ յայտնեցինք մեզի յանձնուած զործին պարտանքները, Ա. Աթոռիս կրօնական, կրթական և Ա. Տեղեաց զործունէութիւնը, մեր անահաւական անձկութիւնը, ու կոչ ըրբինք սրպէսզի Պատ. Թեմական Ժաղավէր թիրէ իր անվերապահ քաջուկրութիւնը արդիւնաւարելու համար Ա. Աթոռին համար ըլլալիք նուիրահանաւարաւթիւնը: Ապահավէի յատոյ անոնց աջակցութիւնը, զործի ձեռնարկեցինք, մեկնակէտ ունենաւազ երկու տակաւալներ - Բարպարական և Նիւթական:

Առաջինը իրագարեցինք մասնաւորաւոր մեր քարազներավ, բանախօսութիւններով, մամուլի և ձայնասփիւսի ելայթներով, Ալյանսներու և ժապուէններու ցուցադրութիւնը: Ու ասիկա կրօնա-

կան ու ողգային բալոր հոսանառութիւններէն ու կողմակերպութիւններէն ներանխամբիր:

Այս մարզին մէջ մեր Նուիրակութիւնը եղու նշանակիլի նուունում մը, սրավհան մեզմացու մեր անցկալի պայքարներէն մեր ժողովարգի հոգիին մէջ յառաջացած գոռնութիւնը, ու հոսանառուեցած սէրն ու գնահատանքը մեր Միարանութեան Ա. Տեղեաց զործին ու կրթական հոսանառութիւններուն - Հայկական Երաւանզէմին -: Այցիլած հնք մօտ 2500 տաւն, եկեղեցիներ, ակամմարներ, հոսանառութիւններ, սրանց բոլորին փախանցեցինք Հայկական Երաւանզէմի գոհու փառքին արդուր հապրաւանքը: Մեր խօսքին առանցքը եղու Հայութեան ու Հայց. Եկեղեցին երկու լուսարեհանները. - Ա. Եջմիածին, սրպէս Գլուխ Հայց. Եկեղեցին ու ակնազիրիքը մեր հոգեւոր և ողգային սպահութեան, և Ա. Երուսաղէմ, սրպէս Սիրաը մեր Եկեղեցւոյ ու ներշնչարանը հոգեւոր վիրացումներուն կրօնական ջերմահանգ խանդի:

Տարինք բալորին, Ա. Երաւանզէմի օրհնութիւններուն հետ, մեր հոգեկան ու ողգային արժէքներուն առաք չառնչը, սէրն ու կրտկը, առանց անահանելու կատմակերպուած, ճախ ու բարգաւած զազութիւններէն սկսած մինչեւ ամենէն ազագունը, փաքրաթիւը, ամենէն հետաւորներն անահանութիւնը: Այս ահամկէտէն յառկանչական եղու գիւտը վէնէզուէլոյի մայրագաղաք Գարգամուի՝ թիւով 500 անձ Հայ Գաղութին: Յրուած, իրարմէ անտեղակ այս հայութիւնը մեր Նուիրակութեան առիթով թիրինք քաղի, պատմեցինք իրենց ողգային ու հոգեւոր կամաց անձունութիւնը:

արժեքներէն, հազորդեցինք գիրենք Տիբրենք Տիբրէ փրկարար Ա. Մարմար և Արեամբ ու զայտուցինք զիրենք հալուելու անհրաժեշտ Հայ Եկեղեցականին, Հայ Եկեղեցւոյ Արքովան երդիքին անմիջական պետքքը Այս մեջ մեզի կը նային ակնկառուց, Հոգ Հայիւ մը ակնկալութեամբ, սրաբէսզի կանք առաջացուած մեկուսացած այս զայտութիւն: Այս մասին օրին անզեկապքից Եկեղեցայն Հայոց վեհ: Հայրապետին և Հորաւ Ամերիկայի Հայրապետական Պատուիրակին: Ճիգ համար մինչև հնառաւոր գիւղերու մէջ, առանձինկ տարիներէ ի վեր մեկաւսացած, թուավ երկու - երեք Հայ ընտանիքներուն իսկ Զիրենք Փաղառազ Հայ Եկեղեցականին անտիկալ ներկայաւթիւնը տաիթ եր սրբ մզկտող պահերու:

Այս գնուցավ մենք այցելեցինք Հայ բառային Ամերիկայի հանեսու քաղաքանք նուրին ու զայտութները: —

ԱՐԺԱԿԱԹԻՆ: —

Պատենս - Այրէս, ուր ունինք 40,000 հայութիւն, կազմակերպուած Առաջնորդարան (ար նայն առան Եպիսկոպոսարանն է ամբողջ Հորաւ Ամերիկայի Հայց: Եկեղեցւոյ թեմին), ութ եկեղեցական, վեց եկեղեցի, 6-7 գորգացներ, սրանց երկուքը միայն ամբողջօրեայ, մօտ 8-900 աշակերտութիւն, Հայէր ակումբներ, միաւթիւններ, Մամուլ (Հայ կեդրան, Արմենիա, Աւրանդակ, Շարժում և Աւան թերթեր), վերջապէս բաւական միտթարական կազմակերպութեամբ Հայութիւն որ անահապական գեանի վրայ ևս ունի բարգուած կացութիւն:

Քօրօնակ, ուր ունինք 2000 Հայ, մէկ եկեղեցի, մէկ քահանայ, մէկ գորգաց ամբողջօրեայ՝ 200 աշակերտութիւն և երկու ակումբներ:

Խօսարիոյ, ունինք 150 հազինաց հայ գորդ, Գողութային Վարչութիւն և Տան:

ԳՐԱՋԻԼ: —

Ան Փաւլօ, ուր ունինք 10,000 Հայութիւն, երեք եկեղեցիներ և մատուններ, երեք եկեղեցականներ, երեք գրադացներ՝ ամբաղջօրեայ, 500 աշակերտութիւն, միութիւններ, երկու ակումբներ,

անտեսապէս բարգուած Հայութիւն ու թեմական ուրացն կազմակերպութիւն: Այս Տ. Ժանիր և ունին Գողութային Վարչութիւն, ՈՒՐՈՒԿՈՒԵԼԻՑ: —

Մօրեկվիտիօ, Հայութեան թիւն է 10,000: Ունին Ազգային Սրան մը, սրուն գհանայարկը շատ անփառունակ Եկեղեցին է զայտութիւն, Եկեղեցական ազքատ կազմակերպութիւն, մէկ եկեղեցական, առան ակումբներ, Միաւթիւններ, 4-5 գիշերային անկազմակերպ վարժարաններ, մէկ ծխական ամբողջօրեայ խեղճ վարժարան, հինգ Հայէր: Բատիօժամներ, անտեսապէս բարեկեցիկ Հայութիւն:

ԶԻԼԻ: —

Ան Տիալո, կոն 300 Հայէր: Ունին Ազգային Տուն մը որ կը ծառայէ սրպէս հաւաքալայր, մատուռ ու գիշերային գպրոց: Ունին Գողութային Վարչութիւն: Վէնեջօնիլու: —

Դաւազաս, ուր կայ 500 հազինաց Հայ Գողութ, բայց ոչ մէկ Ազգային հաւաքալական կեանք և կազմակերպութիւն:

Մեր առաքելութեան երկրորդ երկու եղան Տնահանկան - Եիւթական, պէտք է ապահովէինք ժողովրդական նուիրառըւթիւններ «վասն կարհոց Ա. Աթոռոյ»: Առ այդ մէր գործը խաչաձեռդ տուեալներ եղան Հարաւային Ամերիկայի երկիրներուն քաղաքական խռովութիւնները, անտեսական առաջնապը ու իրենց գրամին տարապարհակ անկումբը Ասկայն ըրինք մէր լաւագոյնը, ձեռք ձգելու հնամար կարելի արգելուսուրութիւնը որ կը ներկայանայ հեական պատկերով: —

Հանգանակաւթեան ընդհանուր արդիւնքն է Ամերիկան Տուար 61,503,00 սէնթ:

Մեր ծախսերու ընդհանուր գումարն է Ամեր. Տուար 4,250,00 սէնթ:

Երուսաղէմ, Ամեն. Ա. Պատրիորք Հօր փոխանցած հնք Ամեր. Տուար 56,753,00 սէնթ:

Տ. Բարգէն Եպս. ի մօտ ի պահ Ամեր. Տուար 500,00 սէնթ:

Իսկ հետեւալը մէր ելեմուտքին մանրամասներ հաշուեկիրոն է: —

Մանօք, Հածուեկություն. —

ա) Արժանիթինի և Պրագիլի գլուխներու ծախուց մէկ կարեսը մասը կատարուած է Հիւս. Ամերիկայի մէջ:

բ) Մեր բոլոր հաշիւները վաւերացուած և ստորագրուած են իւրաքանչիւր քաղաքի Հպարարձութիւններ կամ Թիմական ժողովներ:

գ) Ունինք մեր կարեսը ծախուց համապատասխան վաւերաթուղթիւր և սահացողերը:

դ) Կը խնդրենք Զիրդ Բարձր Սրբազնութիւններ և յառակ նկրայացուցիչավագ մը քննել և վաւերացնել մեր հաշիւները և արտօնել հրատարակութիւնը:

Նուերներ. —

Ենորհակալութիւններ կը յիշատակենք այս տաթիւ նուե հետեւեալ նուիրատըւութիւնները. —

1 ձևագործի-կարի և եկամբաշտք միքանայ, Տէր և Տէ. Արխիլոյէն (Պ. Այրէս):

39 մէթր կարմիր թաւիչ, եկեղեցական շաղիկցու ձէրէճեան եղբայրներէ (Պ. Այրէս):

40 մէթր կարմիր թաւիչ, եկեղեցական շաղիկցու Տէարք Նշան Չամբիշեանէ և Մելիք Կիւրճեանէ (Պ. Այրէս):

1 Ս. Ասուածածնի մհացագիր իւղաներէ եկեղեցական սրբազնակեր և 1 կարփուրայ Տիար Վարդան Բարակեանէ (Պ. Այրէս):

150 նկրքին շապիկներ ժառնդ, Վարժարանին համար Տիարք Մանուէլ Սարիէն և Ասուիչ Մարկոսիանէն:

50 զոյգ կօչիկ ժառանդ, Վարժարանին սաներուն համար էքմէքճեան եղբայրներէ, Եթամանեան Ծնառնիքէն, Տիար Յարութիւն Գալոզլանեանէ (Պ. Այրէս) և Տիար Սանիան Փիլաֆճեանէն (Ս. Փաւլօ):

Ս. Յակոբեանց Մայր Տաճարին համար,

100 մէթր կանաչ զորդ Մէրկէրեան - Սահակեան - Դանիէլեան ընտանիքներէ (Պ. Այրէս),

50 մէթր կանաչ զորդ Խոյսթ Եղբայրներէ (Պ. Այրէս և Սան Տիակօ),

63 մէթր կանաչ զորդ Տէ. Մարի Համականեանէ և Պ. Այրէսի Հ. Եկեղեցամիրոց եղբայրակցութիւններ:

100 մէթր լազուարթ զգեստցաւ Ժառ, սաներուն, Մհծ. Տիարք Յակոբ նազարեանէ և իր եղբայրներէն (50 մէթր), Տիչչէքնեան եղբայրներէ, Ս. Բարսեղեանէ և Ակմէրճեան եղբայրներէ (Ասն Փաւլօ):

600 մէթր երկք զայներով եկեղեցական շապիկցու, Տիարք Գէորգ Մակառաւահանէ (400 մէթր), Գառնիկ Պազարեանէ, Վարդակական Փուլատեանէ, Վարդգէս Պօզամեանէ և Նահնաս եղբայրներէ:

Սոյն տպրանքները իրենց արձեգինով կ'երեւին մեր հաշիւներուն մէջ:

Այս տաթիւ դարձեալ չնորհակալութեամբ կը յիշատակենք որ սոյն ապրանքները երուսաղէմ զրկաւեցան, չնորհիւ տքնաջան աշխատանքներուն Տիարք Անդրէաս ձէֆէրհանի և Յովոէփ Եւուսափեանի, ազգայիններ՝ որոնց եկեղեցանուէր ծառայութիւնը Ս. Փաւլոյի և Պ. Այրէսի մէջ վեր է ամէն զնահատանքէ: Սոյն ազնիւ ազգայինները, հակոռակ իրենց բազմազբազ վիճակին, բերին իրենց աշխատանքի շատ կարեսը բաժինը նույն մեր հանգանակութիւնն զարծին ու յայտնարիրցին երուսաղէմի նկատմամբ բացառիկ սէր և ծառայութիւն:

Մեր զանարեալ ժողովուրդին, Ս. Աթոռոյ կարեաց հանգէստ ցոյց տաւած այս ազնիւ վերաբերմունքը, կը մզէ մեզ Զիրդ Բարձր Սրբազնութիւնն ներկայացներունու այն կարմիքները, որոնց գարմանումին համար անոնք ակնկառոց կը նոյնին երուսաղէմի Առաք. Ս. Աթոռին:

Տարաւային Ամերիկայի մէջ կայ տղաղակող տագնապը պատրաստուած Հազեսը Հավիւներու և եկեղեցական կրթական մշակներու Պազատագին՝ Հավիւներ կը խնդրին ամէն կազմէ, բանութաւ համար փակուած եկեղեցիները, բարբառացներու համար լուծ խորանները, հայեցի ողեկանութեամբ ծաղկեցներու համար հայ կը թական հաստատութիւնները: Մեր հատուածական պայքարուները, օտար եկեղեցիներու մարգարոսորդական ապարաժիսնեկան արշաւները և օտար կրթական հաստատութիւններ կը խոզքին մեր ժողովուրդին կենսունակութիւնը: Սրտի ճըմւուազ կարելի է գիտել մտնաւանդ փաքը

**Հաշուեկշիռ Ս. Երևանի Կույրակութեան
Հարաւային Ամերիկայի մէջ կատարուած Հաճախանկարեան**

ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏԻ	ՏԵՂԱԿԱՆ ԱՐԺԱԿԱՆ		ԱՄԵՐԻԿԱՆ ՏՈՒԱՐԱԾ		
	Մ Ա Խ Տ Ք	Ե Լ Պ	Մ Ա Խ Տ Ք	Ե Լ Պ	Գ Ո Յ Շ Ի Ա Ր Ա Բ Ա Ը Ա Վ Ա Յ Ա Ը
ԱՐՁԱՐԻՆ (Պահան Արքա, Թօսարի և Թօսոսա) Մուսէֆ Հաճախանկարեան բնդէ. արդինք Ելի Քարակութիմ և գրեական Խոն ձախէ, նաև զգաւ, ըժիւկ Հաճախանածածի (Հիւ. Ամերիկան ներակայ)՝ Պարագինեան ձախէ ¹ Խուրական երկան աշխենան սննդապին Պարկեան փոխառել և առավան Պարհաւառան փոխանցուած	2,942,199,00		8,130,00 24,976,00 152,359,00 18,200,00 150,000,00 69,135,00 2,519,399,00	33,250,00	
ԱԽՏԻՆՈՒՅՑ — Ասքրէվիսէօ Մուսէֆ Հաճախանկարեան բնդէ. արդինք Ելի Խոն ձախէւ ի Ասքրէվիսէօ Պարհաւառան փոխանցուած	47,195,00			4,060,00	
ՀԱՅ — Խան Տիգրէս Մուսէֆ Հաճախանկարեան բնդէ. արդինք Ելի Խոն ձախէւ ի Հիյի Պարհաւառան փոխանցուած		633,00 46,562,00			60,00 4,000,00
ՀԱՅ — Խան Տիգրէս Մուսէֆ Հաճախանկարեան բնդէ. արդինք Ելի Խոն ձախէւ ի Հիյի Պարհաւառան փոխանցուած	1,544,000,00			1,080,00	
ՎԵՆԵԶՈՒԵԼԱ — Դաւարաս Մուսէֆ Հաճախանկարեան բնդէ. արդինք Ելի Խոն ձախէւ Պարհաւառան գրեաւած		37,000,00 1,507,000,00			30,00 1050,00
ՊՐԵԶԻՆ — Խան Փայտէ Մուսէֆ Հաճախանկարեան բնդէ. արդինք Ելի Խոն ձախէւ Անդինայ մը, հաճախանածածի և Ճան ձախէւ ի Ա. Փայտէ Հիւ. Ամերիկայի մէջ կատառած ձախէւ Վաշ. Տ. Բարդէն Ա.ի ի պահ Պարհաւառան փոխանցուած	38,038,00			8,378,41	
ՊՐԵԶԻՆ — Խան Փայտէ Մուսէֆ Հաճախանկարեան բնդէ. արդինք Ելի Խոն ձախէւ Անդինայ մը, հաճախանածածի և Ճան ձախէւ ի Ա. Փայտէ Հիւ. Ամերիկայի մէջ կատառած ձախէւ Վաշ. Տ. Բարդէն Ա.ի ի պահ Պարհաւառան փոխանցուած	2,724,998,00	Քուր Երազէր	Քուր Երազէր	8,335,00	
Հայու. Ամերիկայի գրեաւած ապրանքներ արձի		99,250,00		350,00	
Հիւ. Ամերիկայի նույսառաւթիմներ Ա. Թարգմանչաց Վարժաւանին համար		185,998,00 184,000,00 2,255,750,00		560,00 500,00 6,925,00	
Հայու. Ամերիկայի գրեաւած ապրանքներ արձի			3,600,00		3,600,00
Հիւ. Ամերիկայի նույսառաւթիմներ Ա. Թարգմանչաց Վարժաւանին համար			2,800,00		2,800,00
Հաճախանկարեան բնդէ. արդինք Ամերիկայի նույսառաւթիմներ Ա. Թարգմանչաց Վարժաւանին համար			61,503,41	4,750,00	56,753,41

դադութներու մէջ (ուր չունինք նոյնիսկ շրջանի Հոգ. Հովի) թէ ինչպէս մտազ սերւնդը բոլորովին ժայցած է աղջութիւն, և կիզեցի և լիզոււ նուիրեալ մեր կրօնուուրներուն սրմանանդն ճիզերը, պիտի փրկին մեզ մեր կորանքներէն, ու առար համար «աչք ամիսնեցաւն ի մեզ հային», մանաւանդ ոյս օրերուն ուր անկօն և ապարաց հազիներ, անխօճօքէն պատկառած են մեր և կիզեցին, Հոյ Երուսաղէմի կրօնուուրներուն կը վիճակուի մեր ժողովուրդին և նշխարեալ բիկորներուն ի մի հուտքելու սուբբ կաչումը:

Մեր աեղեկագիրը փոփկելէ առաջ քառնի մը խօսք ու Հարաւային Ամերիկային մեր վիրապարձին, Հիւս. Ամերիկայի մէջ մեր անհետած գործունէութեան:

Աւարտած ըլլուավ Հարաւ. Ամերիկայի նուիրակութեան մեր գործը, 1962 Յունիս 1ին մատնք Հիւս. Ամերիկայի Միացակալ Նահանգներ: Հան ստացանք Զերդ Սրբազնութեան հրահնանդը, մեր սիրելի եղբայրակցին՝ Հոգ Տ. Շահէ Վ.րդ. Անէմնի հնա ձեւնաւրկելու Ա. Յարութեան Տաճարի անդամակալաւթեան: Մինչեւ հանգանակութիւնը, (1963 Յունուար 1) շրջեցանք Հոյց. Եկեղեցւոյ Հիւս. Ամերիկայի Արեմահան թեմի ծուխերուն մեծամասնութիւնը, մեզի տռաջալբառութիւն անհնալով դաստիօսութիւններով, քարագխօսութիւններով և մամուլով նախապատրաստել սայն հանգանակալ ասյն հանգանակութեան համար նախատառար գետին, ու գարմանի անցեալի վրդովանքը մեր ժողովուրդին: Այս նախատառաւ առւինք 35 դաստիօսութիւններ: Ատէէ յեայ, 1963 Յունուար 1ին, Ամենույն Հոյց Սրբազնագոյն և Վեհափառ Կաթողիկոսի բարձր անօրինութեամբ՝ սկսանք Ա. Յարութեան Տաճարի նորոգութեան հանգանակութեան գործին, ինչ որ նիւթն է առանձինն աեղեկագրի:

Այս առթիւ ուրախութեամբ հաստատեցինք թէ Հիւս. Ամերիկայի Հոյց. Եկեղեցւոյ թեմին մէջ, Հոգ. Հովիներու անցեալի սուբ կարիքը մեղմացած է, ու մօմ կը թուի ժամանակը, երբ մեր բուլու ծուխերը պիտի ունենան իրենց Հոգ. Հո-

դիւները: Ամերիկանայիր կերտած են բազմաթիւ և կիզեցիներ որպէս վառարան իրենց հոգեսր և աղջային գոյաւթեան, և սակայն սրաի ճմբււալ կարելի է նշիլ ոյդ և կիզեցիներու քովիկը ամբողջօրեայ հոյ գարցոցներու բացակայութիւնը, ու ունեիլ ցաւալին՝ առածուած մասյանութիւնը թէ Ամերիկանայիր համար շատ առ անհրաժեշտ չեն հայկական դրագոցներ և համեարար այդ ուզզութեամբ ոչ մէկ քայլ առնուած է ու կ'առնուի: Այս պայմաններէն սկսած են օգոստի Հոռոմէւական Հոյ և կիզեցիցականներ՝ մեր ժողովուրդին իսկ նուիրատաւութիւնները իրենց բանալիք դպրոցներուն մէջ, մեր զաւակները առաջնորդելու գէպի մեր Ա. Եկեղեցին խորթ և օասարոսի ուսուցութեանները:

Ժամանակն է որ մտածենք մեր ընծայարանին մէջ պատրաստուած նոր և կիզեցականներով ստանձնել Ամերիկանայաց կրթական նոր գործին նախամձնութիւնը: Առար համար վաստի եղէք, նիւթական և բարոյական միջացներ չեն պակսիր Ամերիկանայաց մէջ: Այս ձեռվ թէ՛ օգտակար հանգիստացած պիտի ըլլանք մեր ժողովուրդին, և թէ մեր Ընծայարանի նուիրաւած և երիտասարդ հոգիներուն բացած պիտի բարձր առաջարկելու աղջացները, կրկնագատկելով իրենց խանդավառութիւնը հանդէպ իրենց ասպարէզին:

Մեր աեղեկագրին առիթով կը փութանք մեր զգածուած չնորհակալութիւնները յայտնել այն բոլոր բարի և աղնիւ հոգիներուն, որոնց աջակցութիւնները ապօնովեցին մեր նուիրակութեան գործին արդիւնաւորութիւնը:

Ծնորհակալութեան սրտագին պարաք ունինք մեր Եկեղեցւոյ Գերագոյն Պետին, Ամենույն Հոյց Սրբազնագոյն Հոյցրապետին, որուն Գերը. Տ. Բարգէն Սրբազնի միջացած յզոմ յաջակաւթեան և օրինութեան հեռագիրը եղաւ մեր գործին խանդավառ սկզբնաւորութիւնը: Ա. Էջմիածնի օրհնութեամբ ծաղկեցաւ մեր գործը:

Ծնորհակալութեան Հոյցը. Պատուիրակ Գերը. Տ. Բարգը իրայի Հոյցը. Պատուիրակ Գերը. Տ. Բար-

գէն Ս. Եսպա. Ապատեմինին, որ առաջին իսկ օրէն շատ սրատագին և եղբայրական ընդունելութեան առարկան ըրաւ մհզ Ս. Աթոռակն Միաբանի մը վայել նախանձախնդրութեամբ, բանիւ և գործով քիրաւի անվերապահ աջակցութիւնը մեր նուիրակալթեան գործի արդիւնաւորաթեան մէն մէնք ուրախութեամբ ողջունեցինք իր մէջ Աթոռասէր եկեղեցականին համ նաև Հայց. Եկեղեցւոյ օգտակար պաշտօնեան, որ մեր Եկեղեցւոյ ներկայ դժուարին պայմաններուն մէջ, խոնեմ կենցաղավարութեամբ, կարեւոր թեմէ մը ներս պահած է ներգաշնակութիւնը ու շահած սէրն ու համակրանքը բալորին:

Որքան արդար էր Զերդ Բարձր Սըրբագնութեան բարեհաճ կարգադրութիւնը, որով Տ. Բարդէն Սըրբագն այսօր անզամ մը ևս մաս կը կազմէ Ս. Յակոբեանց Միաբանական Ուխախին, որը անցեալի անհաւահա և անտեղի սխալի մը սրբագրութենէն աւելի՝ գնահատաւթիւնն է Գիրշ. Սըրբագնին Ս. Աթոռոյ նկատմամբ ունեցած սիրայն ու նուիրաւմին:

Ծնորհակալութիւն Արքանթինի և Պրազիլի Թեմական Խորհրդոց անդամներուն, Մօնթէվիտէսյի, Փօրտուգայի, Զիլիի, Ռիո տէ Ժանէրոյի, Խօսուրիսյի, Գարագասի Եկեղեցական Խօրհուրդներուն, Պատուական Հոգեւոր Հոգիւներաւն, Հայկական Մամուլի բալոր ներկայացացիչներուն,

Հայկական բալոր Խառիսխաններու վարչութեանց և Հայց. Եկեղեցւոյ այն բալոր ազնիւ զաւակներուն, որոնք պահ մը մէկդի դրած իրենց տոօրեայ աշխատանքներն ու մտահագութիւնները, տուն առ առն առաջնորդեցին մհզ, բազմապահի արդիւնաւորելով Ս. Գլխագրի նուիրահաւաքութիւնը:

Ծնորհակալութիւն Հարաւ. Ամերիկայի մեր բովանդակ զահարեսոզ ժողովարդին, որ Հայկ. Երուսաղէմի Առաք. Ս. Աթոռին կոչին ընդօպաւածեց ու Աստուծոյ և Ս. Երաւանագէմի փառաքին համար, բարեպաշտիկ և ազգանուէր ապրումներով քիրավ իր ընծան ու արգասիքը:

Ծնորհակալութիւն Զերդ Բարձր Սըրբագնութեան և Ս. Աթոռոյ Ամեն. Գոհակալիդ, որ մեր ակար ուժերուն վստահացաք այս գործին յանձնաւութիւնը: Զերդ Սըրբագնութեան վստահութիւնն ու Հայրական սէրը եղաւ մղիչ ոյցը մեր ջանքերուն, որոնք ինչ կշխառվ ալ որ արժենորէք և սակայն կրնաք անվերապահ վստահութիւնը ունինուլ թէ Ս. Աթոռոյ հոգեւոր, բարոյական և նիւթեական վարկին համար չխնայեցինք որեւէ աշխատանք:

Մեր գործի աւարտին գոհութիւն Աստուծոյ, իրեւ Հնորհաւառն ամնայն բարեաց, և որւն աստաւածոցին հոգանին կը հայցենք մեր Եկեղեցւոյ նուիրարերոց պատուական զաւակներուն:

Մատչելով ի համբոյք Սըրբագնութեանդ Աջոյն

Արքիական սիրով

Կիրիշէջ. Վ. Դ. ԳԱՐԻԿԵԱՆ

Նուիրակ Ս. Արուոյն Երուսաղէմի ի Հարաւային Ամերիկա

15 Յունիս 1963

Ս. Աթոռ — Երուսաղէմ

ՏԵՂԵԿԱԳԻՐ

**Հ. Բ. Ը Մ ՈՒ ԹԵԱՆ ՎԱՀՐԱՄ Ի Հ Զ Պ Ա Շ Ե ԱՆ Ն Ա Խ Ր Թ Ա Ր Ա Ն Ի
ԵՒ ԳԱԼՈՒՄ Կ Ի Լ Պ Է Ն Կ Ե ԱՆ Մ Ա Ն Կ Ա Պ Ա Ր Տ Է Հ Դ**

1962 - 1963 ՏԱՐԵԾՐՁԱՆԻ

Ա. Մ Մ Մ Ա Ն

Ամենապատճեն Ա. Պատրիարք Հայոց,

Հայկական Հայրեր

և յարդելի հանդիսականներ,

Աղօրմութեամբն Աստուծոյ, Զերք Ամենապատճեան Հոգածութեան և օժանդակող ձեռքերու, Ամենանի Հ. Բ. Ը. Միութեան իւղաշեան նախակրթաբանի և Գալուստ Կիւղէնկեան Մանկապարտէղի աշակերտութիւնը իր կրթական առաջին տարեցքնանը բուլորեց յանդութեամբ և տուաւ իր հունձքը:

Մեր տեղեկազրի մանրամասնութիւններուն անցնել առաջ, խորունկ կ սկիբուզ իր յայտնենք մանը գողրոցիս բարեկար՝ յաւէտ անմռաց վահրամ իւղապաշեանի, և կ'ազդոթենք ի սրտէ որ անմանութեան Տէրը ընդունի այս իրադէս բարի և հազարառուէք հայու հոգին, որ իր ամբողջ խառայողութիւնը ազգին տալէ յառաջ, մեղմէ կը բաժնուի անդարձ, իր պարտականութիւնը լրիւ կատարած մարդու մը ունի իր յիշատակը միշտ վառ պիտի մեայ վարժարանի աշակերտութեան հոգինին մէ:

Անցնող տարեցքանին կրթելի փուլով և նախանձախնդրորէն յառաջ տարուեցաւ վարժարանիս կրթական գործը, իր բոլոր երեսներուն վրայ: Մեր սրտագին շնորհակալութիւնները գողրոցի ուսուցչական կազմին, որ ըրաւ իր յաւագոյնը սրգեազի կրթական այս հաստատութիւնը ժառանիք է իր գերին:

Վարժարանի կրթական ծրագրի գործադըրձան համընթաց, հոգ տարուեցաւ նաև աշակերտներու կրօնական, բարոյական, կարգապահական և ազգային դպուտիաբակութեան, այն խորունկ համազաւմուզ որ աշակերտի մարդի պատրաստութեան հետ միասին անհրաժեշտ նաև լուսաւորել իր բարոյական և ազգային մարդու դիտակցութիւնը:

Դաւոր եւ կ մատական հաշուեկշռին, որուն չնորհիւ կարելի եղաւ նիւթապէս սնուցանել դպրոցը, ունինք հետեւեալ պատկերը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՒՏՔԵՐ

Նախորդ օջախէն մեզի անցած

Պատրիարքանին սացուած զումարներ

Տ. Յ. Ֆիլիպ

183.990

1092.000

	Տ. Յ. Ֆիլիպ
Առակերտներու բռակինեէ զանձուած	791.620
Հ. Բ. Ը. Միութենէն	571.200
Գ. Կիւղէնկեան Հիմնարկնի	235.620
Պազարէն զոյացած	200.710
Վանառեալ մուէ զոյացած	130.410
Պարահանդէսի մուտքը	94.000
Նուենեէ զոյացած: —	
Հայ Օգնութեան Միութենէն	80.000
Տիկին կման Տիերէէ	9.000
Առակերտներու ծախուած զոյնցներէ	49.850
Հաւուական նորում մը (ամսականաց)	37.000
Խորհրդականութիւններէ	36.000
Ունրուային սացուած	35.000
Օրացոյցներէն	30.500
Քարարբեւու արդիւնքը	13.615
Վ.կայազրերէ	5.380
Վանառեալ նին գրանցաներու փոխարձեքը	4.000
Համազումար միջ	3611.895

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԼՔԵՐ

Ամսականի ուսուցացաց	2692.500
Մանը ծախս, մուէ և առենի պիույք	271.760
Զարգարի Խաղկոցին տրուած (մաս առ մաս)	244.000
Կան - կարսուաց ծախեր և նորութիւնն	92.000
Առակերտներու զոյնց	60.000
Հեռածայն	57.180
Զեռազործի և «Պազար»ի ծախեր	43.685
Չուրի վնասուած	42.995
Եկեղեցական զիրեր և պիտոյններ	37.480
Եկեղեցական ծախեր	37.370
Երթեւեկ, փոխարձութիւնն և մանուց	25.050
Օրացոյցներու ծախս	19.000
Զգեսազին Հայր Վ.ըրանէ Գալախնեանի	15.000
Բացարկի ծախս (շատու Վ.է.ծ Պետութեանի բացարկ) ծախս (ծախուց)	10.000
Քաղմանն ծախսուց	9.070
Հանդէսի ծախեր	
Փոստակի տարեկան վարձ և բանալիի նորոգութիւն	2.500
Համազումար ելից	3659.590

Հետեւարար, բայ Մտից և ելից հաշիւն, ծախսց առաւելութիւնն է 3659.590 — 3611.895 = 47 Տիւար և 695 Փիլու:

Ա. ՅԵԿԱՔԻ ՆԵՐՈՒԴԻ

ԵՐԱՎՈՐԻՒՄ, 21 ՅՈՒՆԻԿ 1963

ՀԵՇԱԳԻՐԸ

Digitized by srujanika@gmail.com

LITERATURE

Երևանի 4 Յունի 1933

Գլուխովի Պարտություն

Unshuffled Uppe

Համայն Կորորդի աշխարհի կռած ան-
զարժանիքի կորուսին համար, իր մեջ եւ-
լուսուուր Քեռոգի Հոգեւոր Պետք Յով-
հաննես ԻՓ. Պապի վախճանումովը պատ-
հառուում, յանու Մեր և Ա. Եռուաղիկի
Հայոց Պատրիարքութեան, կը յայնենք մե-
յուս և անկերծ Վասակցութիւնները: Թող-
բարձրացն Ասուած խաղաղութիւն պար-
զեակ իր հոգուն:

ԵՊ.ԻՆԵ ԱՐՔԵՊՈ. ՏԼՇՏԵՐԵԱՆ
Պատրիարք Հայոց Եղուսակակի

Գլուխան Սիրի, 7 Յունիս 1963

ԵՐԻՒ ԱՃԵՆՈՎԱԾՈՎՔԻՒ

S. Gjekk Urtebu, Skeskrubu

Ausführliche Grundidee

Պատմական թրաման ժողովը իր
ընդհանրագույքինը կը լայնէ Յովիաննես
Ի. Պատի մահուան առիրով Զեր պրկած
գումարական նեռացրին համար:

ԿԱՐՏԵՎԱԼ

ԱԼՈՅԱՆ ՄՈԶԻԼՈՒ ԳԱՐԵԲԱԿԱԿՈ

Digitized by srujanika@gmail.com

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

S. tijek ukrbu, Skrskrbuši

Quarzschwefel-Zinnige Granulatgesteine

Նորին Արքուրիկինը իր առտազին շնորհած կողմանիցները կը յայնէ Զեզ, իր բնաւթան առ իրու Զեր բռած շնորհաւորութիւններն եւ բարեհասպառութիւններուն հնար:

ԿԱՐՏՎԵԼ ԶԻՔՈԿԱՆՆԻ

Պարտը կը զգամբ սրտագին շնորհակալու միջնորդը յայտնելու այն բռնոր բարերար կազմակերպութեանց և անձներուն, որոնք սիրայած ար կերպով օգնեցին մեր վարժարանին: Մեր խորին շնորհակալութիւնները կը յայտնենք Հ. Բ. Բ. Միութեան, Հ. Օ. Միութեան Ամմանի մասնաճիշգին, Գալուստ Կիւլպէնիկեան Հեմիսարկութեան, Տիկին Լմեմա Տիէթթէրին՝ Տիկին Արքինէ Լունէ մէկ զեանի միջոցաւ, և Տիկին Զարուհի Փէլթէրհանին, որոնք յանուննայ մանկուոյն զաստիարակութեան, բերին իրենց օժանդակութիւնը մեր զպրոցին: Թող Տէրը զիրինը օրնէ և բազմազատիկ վարձարէ: Շնորհակալութիւն Տեղական Խորհրդի անդամներուն, իրենց գործակցութեան համար: Մեր շնորհակալութիւնները Տիկին Անահիտ Ասկերիչեանին, Տիկին Շուշան Խաչիկեանին և Օր. Սօնա Գէրօքէրհանին, որոնք իրենց ժամանակը զսկցին և լայնօրէն մասնակցեցան մեր հանդէսի պատրաստութեան:

Յորդանանի Հաշխմական Կռուովարութիւնը
միշտ պատրաստակամ գոյնուեցաւ մեր կա-
րիքներուն ընդպատճելուն: Մենք, իրենց Յոր-
դանանի կռուովարութեան հպատակներ և
անոր հօփանուուրութիւնը վայելով ժողովուրդ
միշտ երախտազարտ պիտի մնանք բռնըրիս
սիրելի երիտասարդ թագաւոր Հիւակեյն Ա.Ի.
և իր կռուովարութեան: Առուուծ միշտ ան-
սասան պահէ Հաշխմական Գոյնը, և երկար ու
երջանիկ տարիներ պարզեւ մեր սիրելի թա-
գաւորին: Ամէն:

ԱՐԵՎԻՆԻ ԱՐԵՎԻՆԻ ԱՐԵՎԻՆԻ
Հազեռոր Հազեռոր Ամմանի Հայոց
և Երջակարից

L. Shanks

$\Rightarrow \lim_{n \rightarrow \infty} u_n = 0$

Աղջային դարժարանի

ԱԿԵԴԵՑԱԿԱՆԻՔ - ԲԱՄԱԿԱՆԻՔ

• Եր. 1 Յունիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Առաքելոց փերամատրան մէջ ժամամարդն էր Հոգչ. Տ. Վաչէ Արդ. Խոնարիստան:

— Կէսօրէ ետք, Ամեն. Ս. Պատրիարքը Հայրը Խախագահեց Մայր Տաճարին մէջ պաշտուած Հոգեպալտաւան մէծահոնդէս Խախատատակին:

— Երիշուան ժամը 7ին, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Եկեղեցէի և Հայիան կարգերը Հանդիսավեռն էր Լուսարաբազիս Գերշ. Տ. Հայրիկ Եպօս:

• Կիր. 2 Յունիս. — ՀՊԳԻՎԱԼՈՒՑ: Լուսարաբազես Գերշ. Տ. Հայրիկ Եպօս. Ալանեան մատուցյ օրուան Հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ, որու ընթացքին կարդացուեցաւ Ասկերերանի Հոգեպալտաւան ներբողը: Ըստ սովորութեան, Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ Հոգեհանդրուեն պաշտօն՝ Ս. Աթոռոյս Հանդուցեալ պատրիարքաց Հոգիներուն համար, Խախագահամբեամբ Գերշ. Տ. Սուրէն Արքեպօսի:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Անդամատան, Խախագահամբեամբ Գերշ. Տ. Սուրէն Արքեպօս. Քէմհանեանի, որ, արարութեանց աւարտին, կարդաց Լոմբրոնացի Հոգեպալտաւան ներբողը:

• Եր. 3 Յունիս. — Է. ՕՐ Հոգեպալտան: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայրավանքի տանիքը գտնուող Ս. Հոգեոյն նույիրուած մատրան մէջ: Ժամամարդն էր Հոգչ. Տ. Կիւրեղ Վրդ. Գարդիկեան:

• Կիր. 9 Յունիս. — Յիշաւակ Եղիայի մարդէին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ Եկեղեցոյ մէջ: Ժամամարդն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Արդ. Պատուերեան:

— Ս. Հրեշտակապետաց Եկեղեցոյ մէջ պաշտօնած Ս. Հայիփամեանց Խախատանկին Խախագահեց Գերշ. Տ. Սուրէն Արքեպօս:

• Բ. 10 Յունիս. — Ս. կուսանաց Հայիփիլիեանց: Առաւոտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցոյ մէջ, իսկ Ս. Պատարագը մատուցուեցաւ Եկեղեցոյ աւանդատան՝ Ս. Հայիփամեանց Հոգիոյն նորոգ ժամամարդն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Արդ. Պատուերեան:

• Ար. 14 Յունիս. — Խախատանկին ի Ս. Յակով Խախագահեց Գերշ. Տ. Նորայր Եպօս:

• Եր. 15 Յունիս. — Ս. Գրիգոր Լուսաւորին Ելի վիրապէն տօնին առթիւ, Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւանդատան Ս. Լուսաւորիչ սեղանին վրայ: Ժամամարդն էր Հոգչ. Տ. Կիւրեղ Արդ. Գարդիկեան:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարի մէջ պաշտօնած Խախատանկին Խախագահեց Լուսարաբազիս Գերշ. Տ. Հայրիկ Եպօս: Ապա, ըստ սովորութեան, երգուեցաւ Տէ՛ր ողորմիւա:

• Կիր. 16 Յունիս. — Տօն Կարուղիկ Եկեղեցոյ Ս. Էջմիածնի: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ Ս. Պատարագը մատուց Հոգչ. Տ. Արշակ Արդ. Խաչատուրեան: Քարօղեց Գերշ. Տ. Նորայր Եպօս, իսոսիլով Արէկուանու ու այ-

սորուան տօներուն մասին, Ս. Գր. Լուսաւորչի կասարած մէծ գործին և Ս. Էջմիածնի խորհութիւն և մեր պատմութեան մէջ անոր ունեցած մէծ ու փրկարար գերին չուրդ, և մազդանքներ ըրաւ Մայր Աթոռոյս պայծառութեան համար: Քարօղէն ետք, Լուսարաբազիս Գերշ. Տ. Հայրիկ կողմէ նույագահանց Գերշ. Տ. Հայրիկ կողմէ նույագահանց Գերշ. Տ. Սուրէն Արքեպօս:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտօնած Անդամատանկին նախագահ Գերշ. Տ. Սուրէն Արքեպօս:

• Կիր. 23 Յունիս. — Բարեկենդան Ս. Լուսաւորի պանոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ Եկեղեցոյ մէջ: Ժամամարդն էր Հոգչ. Տ. Յովսէկ Վրդ. Մամուր:

• Ուր. 28 Յունիս. — Խախատանկին ի Ս. Յակով Խախագահեց Գերշ. Տ. Ուորէն Արքեպօս:

• Եր. 29 Յունիս. — Ս. Գրիգոր Լուսաւորչի խելաւաց վիւսի տօնին առթիւ, Ս. Պատարագը մատուցուեցաւ, ըստ սովորութեան, Մայր Տաճարի Ս. Մակարայ մատրան մէջ: Ժամամարդն էր Հոգչ. Տ. Յովսէկ Վրդ. Մամուր:

• Կիր. 30 Յունիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակով Ժամամարդն էր Հոգչ. Տ. Գիւրգ Վրդ. Խախագահան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆԻՔ

• Ուր. 31 Մայիս. — Բարեկենոյ ազգային տօնին առթիւնի, Երեկոյեան ժամը 0ին, Բարեկան Հիւպատոսարարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Լուսարաբազիս Գերշ. Տ. Հայրիկ Եպօս, Աւագ Թարգման Հոգչ. Տ. Կոմիտաս Արդ. և Տիար Կարպիկ Հինդղեան:

• Դ. 5 Յունիս. — Ն. Ս. Յովհաննէս ի Գագարի մանուռան սխուր առթիւնի, յանուն Ամեն. Ս. Պատարիաբը Հօր, Լուսարաբազիս Գերշ. Տ. Հայրիկ Եպօսիւ: և Տիար Կարպիկ Հինդղեան յաւեկապութիւն յայտնելու զարին Պապական նույիրակին և Լատինաց Ամեն. Պատրիարքին:

• Ե. 6 Յունիս. — Առաւոտեան ժամը 0ին, Լատինաց Պատրիարք Մօնս. Տ. Ալպէրթօս Կորի Հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց Ս. Յարութիւն Տաճարի Քրիստոսի Ս. Գրիգորմանին առջե, ի հանգիստ հոգուոյն նորոգ ժամամարդակայ ն. Ս. Յովհաննէս ի Պապին: Պապին: Սայն արարութեան ի հնացած անոր յաջորդող Հոգեպալտան պաշտօնած առթիւն մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Ամեն. Ս. Պատարիաբը Հօրը, Լուսարաբազիս Գերշ. Տ. Հայրիկ Եպօս, Հոգչ. Տ. Կոմիտաս Արդ. և Տիար Կարպիկ Հինդղեան:

• Եր. 8 Յունիս. — Անգլիոյ էլիկապէթ Բ. Թագունչի ձննդեան տարեղարձի առթիւ, Անգլիական Հիւպատոսարարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Ամեն. Ս. Պատարիաբը Հօրը, Լուսարաբազիս Գերշ. Տ. Հայրիկ Եպօս, Հոգչ. Տ. Կոմիտաս Արդ. և Տիար Կարպիկ Հինդղեան:

• Դ. 19 Յունիս. — Յորդանանի Զինադուարաց առթիւն Յանձնախումբի Պետ Զօրավար Բային խառն Յանձնախումբի Արէկ Արքի Զինադուարաց Արքին, ՄԱԿի Զինադուարաց Արքին:

յին լնդն՝ Սովայտկոյափի նոր Գետ Զօրամաքար Օու Պոլիի ի պատճե, Օրբենի Հառուցի մէջ արուած ընդունելութեան ներկայ գունուեցան լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եզոս. և Տիար Կարպիս Հինգիեան:

● Ար. 21 Յունիս. — Երեկոյեան, Անդիքքան Արքակապ, Գերշ. Տ. Մաք Էնդէսի Լոզմէ, Ալէնք ձօրն զպրացի Շնորհն Պր. Մէջունի և իր ամիկնոց մեկնութիւն առիթով արուած թէյասեղանին ներկայ եղան Հոգչ. Տ. Կիւրեղ Վրդ. և Տիար Կարպիս Հինգիեան:

● Ար. 23 Յունիս. — Ակսորէ առաջ ժամը 11 ին, Հառմէմական նեկեցեցոյ նոր Քահանաւարապետ Ն. Ա. Պոլս Զ. ի ընտրութեան առիթով, Լատինոց Ամեն. Ա. Պատրիարքը Հանդիսաւոր Ա. Պատարագ մատոյց Ա. Յարութեան Տաճարին մէջ, Քրիստոսի Ա. Դերեզմանին առջեւ Սոյն Հանդիսութեան, ինչպէս նաև անոր յաջորդող Քահարանական մաղթանքին ներկայ եղան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եզոս, Ալամ. Քարոզման Հոգչ. Տ. Վաչէ Արեդայ և Տիար Կարպիս Հինգիեան, որոնք առաջ, իշխառացութեանց հոգեկոր պետքերուն կամ անոնց ներկայացուցիչներուն, Շնորհարեցին Պապական Նույիրակն ու Լատինաց Պատրիարքը այս ուրախ առիթով:

● Բ. 24 Յունիս. — Ակսորէ ետք, Եւրոպացոց Ա. Յոհն Կարապետի ծննդեան տօնին առիթով, Ալէնք ձօրն ակնարուժաքանին մէջ արուած թէյասեղանին ներկայ եղան Հոգչ. Տ. Կիւրեղ Վրդ. և Տիար Կարպիս Հինգիեան:

● Բ. 25 Յունիս. — Բնդպառածելով Արքական նախարարութեան հրաւերին, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եզոս. և Տիար Կարպիս Հինգիեան ներկայ եղան Ելյա Ճարրանի քաղաքապետութեան դաշտին մէջ, Ն. Վիշ. Հիւսէյն Թագաւորի կողմէ կատարուած վիայականերու բաշխման հանդիսութեանց:

● Ե. 27 Յունիս. — Ա. Ա. խոտիս Միարան Գերշ. Տ. Գարեգին Ն. Վրդ. Գաղանձեան Ամերիկայն ժամանեց Ա. Աթու:

● Եր. 29 Յունիս. — Արքանի Սենեկապետ Ն. Վիշ. Պահամթալհունիի կողմէ, Հիւսէյնաց Իերան ճամբռուն կից խալամական Արքանցին նոր արհեստանոցի հիմնարարը դնելու հանդիսութեան ներկայ եղան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եզոս. և Տիար Կ. Հինգիեան:

Ա Մ Ա Վ Ե Ր Ջ Բ Հ Ա Ն Գ Ե Ս

Ա. ԲԱՐԳՄԱՆՉԱՍ ՄԱՆԿԱՄԱՐՏԵԶ

2 Յունիս, Կիրակի կեսօրէ եռք ժամը 4 ին, մասնդ. Վարժարանի հանդիսարահին մէջ տեղի ունեցաւ Ա. Թ. Վարժարանի Մանկապարտէկի բաժնին Ամավերջի Հանգեւս, Նախադար Հունիսամբ Գերշ. Տ. Նորայր Եզոս. Պողարեանի և ներկայութեան Հոգչ. Հայրիկ Եզոս. Հայրիկ Եզոս և Տիար Վառդութիւնութեան:

Ծուրջ երկու ժամերու ընթացքին, Մանկապարտէկի վարքիկներն ու նախակրթարանի Ա. Պատարանի աշակերտութիւնը յաջող կեր-

պով կատարեց արտասանութիւններ, խմբեցներ, մարզանքներ, հայկական պարեր և արամասութիւններ: Արդիւնքը գովելի էր և կրեան կը բերէր արարուան մը անխօնչ ու կրթմանունքի ձիգերը Մանկապարտէկի ուսուցչուն հիներուն՝ սրանց գլուխը կը զանուի մասնաւութիւնները:

Հանգեւսի աւարտին, Գերաշնորհ Արքազանը բաժնեց վկայականները Մալզիկ Պատրիարքի ընթացաւարտ 21 երկուեա վարքիկներուն, ուրնք յառաջիկեայ զպրացական տարեցը Հանգեւսի պիտի անցնին նախակրթարանի բաժիններ: Հանգեւսը վակուեցաւ նախազան Արքազան Հօր Վահագանիչ չուզ:

Ա Մ Ա Վ Ե Ր Ջ Բ Հ Ա Ն Գ Ե Ս

Ա. ԲԱՐԳՄԱՆՉԱՍ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ ԵՒ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԲԱԺՆԻ

22 Յունիս, Շաբաթ երեկոյեան ժամը 7 ին, նոյն սրահին մէջ կատարուեցաւ Ա. Թարգմանչաց նախակրթարանի և Երկրորդական բաժնի Ամավերջի Հանգեւսը, Նախազանութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եզոսի և իներկայութեան Միարան Հայրիկու և ծնողներու ու հրաւերեալու պատկանելի բազմութեան:

Արքայական քայլերգով և Հայրապետական մաղթերգով բացուած այս Հանգեւսը ունեց աւելի քան երկու ժամեր և կը բաղկանար երկու մասներէ: Առաջին մասին մէջ չըշանաւարտ Պատրանի պարման պարմանութիւնները կատարեցին առենախասութիւններ, առզերձներ և արտասանութիւններ՝ Հայերէն, արաքերէն և անզերէն լեզուներով: Աշակերտ էին մանաւունդ առենախասութիւնները, իմացական որոշ հասունութիւն յայտնարիրով, արաքերէն և անզերէն լեզուներու նոխութիւնն ու կարիսութիւնն, ինչպէս տիզոր հայրազրին ընդհանուր զիժերը չօշափուզ նիւթերով: Վարժարանի երկուեա երգչախումբը, զեկուարութեամբ երգչախութեան ուսուցչին Պր. Սահմակ Գալայ ճեանի, Համեմեց երեկոյը մէջ ընդ մէջ կատարուած խմբերգներով: Երգչախումբի հանդամներէն ձայնական շնորհով օժտուած որտանի մը մեներգեց: — Հանգեւսի երկրորդ մասը սկսաւ վարժարանի առմամ: Տեսուչ Հոգչ. Տ. Փառէն Արդ. ի արքեկան տեղեկագրի ընթերցումով (որ պիտի հրատարակուի Ալունի յաջորդ թիւնով): Ակամ ընթացաւարտ աշակերտներէն մին կարգաց ամփոփ ու կոկիկ ուղերձ մը, իր և իր գասընկերներուն երախտագիտական զգացումները յայտնելով Ա. Ալունոյ Ամեն. Գահակալին, Պատ. Միարանութեան, վարժարանի տեսչութիւնն և ուսուցչական կազմին հանգեւս: Հրամեցաւի յուզի երգէն ետք կատարուեցաւ վկայականներու և մրցանակներու բաշխումը, որմէ ետք Գերշ. Լուսարարապետ Ա. Հայրի իր տպաւորի խրատականութիւնը վկայեց Հանգեւսը:

Հ. Բ. Ը. ՄԵՌԻԹԵԱՆ ԽՕՍՔԸ

ՓԱՐԻԶԻ ՊԱՌԱԿՏԻՉ ՇԱՐԺՈՒՄԻՆ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՒ ՅԱՐԱԿԻՑ ԿԷՏԵՐԸ

ՓԱՐԻԶԻ ՑԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԴԱՏԱՄԱՐՏԵԼԻ ՔԱՅԼԵՐԸ

Առնենք միայն իրենց առենքներ ամոթալի խարգաւանքը, եթե չեն խզանարիք յայտաբարիու թէ՝ «15 հոգինոց ազգաբնիք» . . . խմբակի մը անուան փոխանցուած է Միաթիւնու աշանդ գանձը, չուրջ 13 միլիոն տոլար . . . » (Առենազրութիւն, էջ 3):

Նախ, բոլորովին սխալ է թէ 15 հոգիներ բաղկացած Ամերիկան Քարբակերն մը եւեամ եկած է: Այդպիսի բան զոյստիւն չէ: ունեցած բան եւ չունի:

Միացեալ Նահանգներու մէջ կայ այդ երկրին ու Նրջանակին յատակ տեղական ընկերակցութիւնը, բազմահազար անդամներով, կազմակերպուած՝ Սուրբոյ, Եղիպատոսի, Յանասատանի եւայլն, տեղական մարմններուն նման:

Եւ բոլոր այդ տեղական ընկերակցութիւնները և անոնց անդամները, մաս կը կազմեն Հ. Բ. Ը. Միաթիւնու մէկ և անբաժանելի Մայր Ընկերակցութիւնն, որ այսօր ստացած է ամերիկեան բարոյական անձնաւորութիւնն, և կը մասնակցին բայց ալ անխօթ անոր Ընդհանուր ժագավառներուն, ամերիկեան օրէնքը ապահովելով այդպիսի հաւասարութիւնն և միանականաւթիւնն մը:

Կեզդրոնաւկան Վարչութիւնն է միայն որ կը բաղկանայ ՀՀ անդամներէ, վարելով ընդհանուրական Միութիւններ և միանգամացն մարմնեւ տալուի Զայտցերիսկանին:

Եւ Կեզր, Վարչ, Ժաղովի այդ ՀՀ անդամները ամէն տարի մասնակի կերպով և ընտրութիւնը կը վերանորոգուին Ընդհանուր Ժաղովին կողմէ և կը մասակարարեն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնն անունին արձանագրուած հարստութիւնը, իրը անոր ժամանակառ վարիչները:

Եւ զիբենք ընտրով այդ Ընդհանուր ժաղովը կը ներկայացնէ Հ. Բ. Ը. Միութիւնն համաշխարհային անդամակցութիւնն անյները, Արքելքն մինչեւ Եւրոպա ու Ամերիկա:

Հարկ չենք տեսներ վեր առնելու թէ այս ժաղովին ընտրութիւնները կը կատարուին միւս աւելի բան 2000 բաւկալուն մասնակցութիւնները, մինչ անցեալին Փարիզ զաւմարուած Ընդհանուր ժաղովները առաւելագոյն բանի մը հարիւ այս միայն ունեցած են:

Հ. Բ. Ը. Միութիւնը իր անդամներուն ամբողջ ՀՀ մեան սեփականութիւնը բԱԱւու ազգացոյցը այնքան ակները կերպով չէ տրուած որևէ ատեն, որքան ներկայիս Բարին տառական իմաստով, ժողովրդագարական սկզբանքներով կառավարուած կազմակերպութիւնն մըն է ան:

Զենք ուզեր Փարիզի 15 Առքի 1962ի այդ համախմբումին վրայ առեւի ձանրանաւ և կանցնենք հետեանքներուն:

* * *

Փարիզի Միջ - Մասնաճիւղային ժաղովի արդիներէն, այսինքն իրենց անկարգապահ հանկառ կանոնագրական ընտրութիւնն գինուցած, Եւրոպայի Յանձնաւողութիւն խորհցաւ որ այլհա գաւառը բաց էր իր առջի:

Նրջարերական գրութիւններով, լցուած ամէն կողմէ անոնք լծուեցան վարկարեկուուի աշխատանքի մը կեզր, Վարչ, Ժաղովին զէմ, և իրենց յիրիւրուածոյ Համենագրուածուու աշխատանքի մը կեզր, Վարչ, Ժաղովին թիւնները մաս կը կազմեն այդ գործառնէւթեանն: Ու այդ չէր բաւեր, Շինարարի, այսինքն իրէ Միութիւնն մէկ օրկանին որուն պիտածէն կը հայթայթուի կեզր, Վարչ, Ժաղովին մէկ, Առքի Մայրի 1962ի թիւր Հարապարակային ելոյթի մը զոյնը ստացաւ ընդդէմ կեզրուական ինին, իր թէ՝ Ընդհանուր պարանակութեամբ և թէ Զարեն Պէջ Խուսարի ուսաչին պատգամին անիսիզ շահագործումով:

Այս բոլորը պատրաստութիւններ էին նոր յարձակումի մը, որ չուսացաւ, ու կարգէ առ այդ նոյնութեամբ համ տալ իրենց կեզր, Վարչ, Ժաղովի առջեալ 4 Յունիս 1962ի համակը, այդ նոյնութեամբ համ տալ իրենց կեզր, Վարչ, Ժաղովի առջեալ 4 Յունիս 1962ի համակը, այդ նոյնութեամբ համ տալ իրենց կեզր, Վարչ, Ժաղովի առջեալ 4 Յունիս 1962ի համակը, այդ նոյնութեամբ համ տալ իրենց կեզր, Վարչ, Ժաղովի առջեալ 4 Յունիս 1962ի համակը, այդ նոյնութեամբ համ տալ իրենց կեզր, Վարչ, Ժաղովի առջեալ 4 Յունիս 1962ի համակը, այդ նոյնութեամբ համ տալ իրենց կեզր, Վարչ, Ժաղովի առջեալ 4 Յունիս 1962ի համակը:

Թ/Հ. 81,028

Փարիզ, 4 Յունիս 1962

Մեծայարդ Տիար նախագահ և Անդամք:

A. G. B. U. Corporationի Կեդր. Վարչութեան(*)

250 Fifth Avenue

NEW YORK 1, N. Y.

Յարգելի Տեսք:

Ներկայիւս պատիւր ունինք ձեզի հազորգելու Կեդր. Յանձնաժողովին 21 և 29 մայիսի նիստերով առնուած սրուումները, որոնց պատճառաբանութիւնները և հիմքը կը հազորդուին ձեր փաստաբաններուն Տիար Միլէր և Փինկհամի, Միութեան Լուզանի փաստաբաններին Տիար Բաշուի կողմէ:

21-5-62 - ա) Յետ այսու և մինչեւ որ կարելի ըլլայ կազմակերպել Միութեան իրաւասութեան որ ձանցուած էր Ամերիկայի ըրջանակին նախապէս, և աւելի ուշ ձեզի տրաւած ուր Փարթօն իրաւասութիւնները որ ձգուած էին ձեզի ուղղեալ մեր 29 նոյ. 1960 պաշտօնագրով:

բ) Առժամեայ Կեդր. Վարչութեան - Գործադիր ժողովը իրաւասու և առնել այն բոլոր որոշումները որ պարտ ու պատշաճ կամ անհամար են, վերի որոշումները գործադրել տալու, մէջն ըլլալով օրինական միջոցները, այս վերջին պարագային համախորհուրդ Միութեան Լուզանի փաստաբաններուն հետ:

29-5-62 գ) Առժամեայ Կեդր. Վարչութեան կազմաբարեկ(**) որ ներկայ պաշտօնագրիս ստացման վայրկեանին իսկ գաղքեցնէք ամէն գործողութիւն ելեմտական կամ ուրիշ Միութեան բոլոր դրամական, չարժան կամ անշարժ ստացուածքին վրայ, բայց նախապէս և դրաւոր իր հաւանութիւնը ստանալու: Մտիպողական պարագաներու համար կրնար հեռացնով դիմել մեր հաւանութեան:

հ) Եթէ մինչեւ Յանիս 15 նամակով կամ հեռագրով ։ Անդուրը Պօրտ և կամ իր իւրաքանչիւր անդամը անհատաբար մեզի չյայտնէ իր պատրաստակամութիւնը գործադրելու վերի

(*) Զանեկանութենէ զուրկ չէ դիմել այլ թէ բառախաղերով Փարիզի խմբակը ի՞նչ երեւակայական իւրաւոնքներ կը կարծ ունենալ եւ կամ ի՞նչպէս կը խորհի սահմանափակուած ցոյց այլ Միութեան Բարձրագույն ժառանգութիւններ:

1. Միջնէ 15 Ապրիլ 1962ի իւրեց Միջ-Մասնակիւզային Ժողովը, Փարիզի նամակներ կ'ուղղուի նետեան վենագրով. —

«Մեծայարդ Տիար նախազան և Պատ. Անդամ Հ. Բ. Բ. Միութեան Կեդր. Վարչութեան»:

2. Այս բուհական վեց սկսան զործածել. — «Մեծայարդ Տիար նախազան և Պատ. Անդամ Հ. Բ. Բ. Միութեան Ամերիկան Գորուելյերին» կամ A. G. B. U. CORPORATION բացառութիւններ:

3. Իւնի զիմել թէ Corporation բար պարզապէս ընկերութիւն կամ ընկերակցութիւն կը նամակէ, թէ Միութեան նոր կանոնագրին մէջ այդ բար անոնի իրեւ մաս չէ զործածուած երեք, այլ որոշապէս զուած է թէ ընկերակցութիւն անոնն է»

ARMENIAN GENERAL BENEVOLENT UNION

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՒԹՈՒԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ:

4. Նոյն խաղեր' Կեդր. Վարչութեան անունին համար: Երեւն զայն կը կոչեն միայն General Board նայերէ զուած նախակերու մէջ: Այս եւկո բառեր պարզապէս Կեդր. Վարչ. Ժողով կամ Conseil Central d'Administration կը նախակեր եւ սակայն մասնաւոր նպասակով անզիւն այդ բառեր կը զործածեն:

Խնո՞ւ այս ծիծակի խաղեր, որ կենուած են իւրեց ուշաբեկաններուն մէջ ալ: Ռուպէսի միայն կարծէ անունին կամ անունին միջանակութիւնը անունին պիտաքը մէջ այդ բառեր կը զործածուած երեք, այլ որոշապէս զուած է թէ ընկերակցութիւն անոնն է:

5. Այս պարագան շետեր եւ իւրեց մարդարանու հանգամանք ընդգծելու համար Միութեան մէջ, Ապրիլ 15-ի Վերջիւնական ժողովին վեց իւրեց մասնակառութեան վրայ կնիքով մը աւելցուած են: — Association de droit et de personnalité Suisse (զուիցերիսկան օւենի ենթակայ եւ զուիցերիսկան անհատուութեամբ ընկերակցութիւն):

Ընթեղութ ցարք զարափար մը կազմեց այս մուղոց նետապելած նպատակներուն մասին, եւ վերի լիուած լաւախաղութիւնը բառերու հետ՝ մեկմարտնութեան չի կարօսիր:

(**) (Անգլ. Արմենիա) Այս բառեր իւրեցն են:

սրոշումները, այժմէն և անվերագտառնալիօրէն հրահանգուած է Միութեանս լողանի փաստաբաններուն որ սկսին օրինական գործողութիւններու, հանդէպ «Անզրալ Պօրտօին», իր անդամներուն անհատաբար և ուրիշներու:

Եթէ, ինչպէս կը մաղթենք, բնիքունիք ընթացք տալ վերի որոշումներուն, կարելի պիտի ըլլայ սաեղծել փոխադարձ յարգանքի մինուրա մը որ պիտի թոյլատրէ գործակցիլ ձեզի հետ տակաւին իրականացնելու համար բարեկամական լուծումը որ պայմանագրուած էր անցեալ տարի:

Հակառակ պարագային ներկայս պիտի ըլլայ մեր վերջին հաղորդագրութիւնը և ձեր վրայ պիտի ծանրանայ պատասխանառութիւնը այն բոլոր ծանրակշիռ քայլերուն զորս հարկադրաբար պիտի առնենք:

Յարգանքներով

Հ. Բ. Բ. Միութեան Առամեայ
Կեզր, Վարչութեան

Ասենադիպիր

Օ. ՀԱՐԹՈՒԹԵԱՆ

Ասենապիտ

ՆՈՒՐԴԱՆ ՖՐԵՆԵԿԵԱՆ

Մարդ պարզապէս կ'ապչի ու հարց կուտայ մէկ ուրիշ Փարիզ ուժ կը ստանայ համար ձակելու համար կեզրոնին ուղղելու նման գիր մը . . . :

ԿԵՐՊՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Վերոյիշեալ նամակը կը խաչաձեռւէք կեզրոնիս 8 Յունիս 1962ի պաշտօնագրին հետ ուրով Եւրոպայի Յանձնաժողովին պատօնին վերջ կը տրուէ:

Պատճէնը զրկուած է արգէն մեր բոլոր Շրջանակներուն և աւելորդ է հոս կրկնել տնուր պարունակութիւնը:

Բայց որպէսզի Հ. Բ. Բ. Միութեան Փարիզի մէջ ունեցած յանձնառութիւնները մէկ օրէն միւսը որի է գուռարութեան չենթարկուէին, նոյն պաշտօնագրով Յանձնաժողովին կը վստահ ուէր, առամաբար, ընթացիկ գործերու մատակարարումը, ցնոր Տիօրինութիւն, այն յոյսով նաև որ կիրքերը կրնան հանգարտի ու Փարիզ գվասութեան կուգայ:

Մեր այդ յօյսն ալ ի գերե ելաւ:

Աւելին, ամէն չափ ու սահման գլել անցնելով, պաշտօնէ զաղըած Փարիզի Յանձնառութիւնը յանդգնութիւնը կունենար չորս կողմ Շրջաբերական մը ևս զրկելու 30 Յունիս 1962 թուակիր, որով կը հաղորդէ, թէ ցնոր տնօրինութիւն Փարիզի մէջ կարգեց ներկայացուցիչ մը որուն միշոցաւ պիտի կատարուին նիւթական մեր բոլոր յանձնառութիւնները:

Այս մեծամոլ և ծիծաղելի նախաձեռնութիւնները բնականաբար անհետի անք կը միային ընդհանուր անտարերութեան մէջ և չէր արժեք անսնցմով զրադիլ:

Բայց կարելի ալ չէր թոյլ տալ որ այս կացութիւնը շարսունակուի:

Կեդրոնական Վարչութիւնը, իր 24 Յունիս 1962 թուակիր պաշտօնագրով, խզեց ամէն յարաբերութիւն Փարիզի այդ անուղղայ Մարմինին հետ, հաստատելով անսնց այլս պաշտօնանկութիւնը, և ցնոր տնօրինութիւն Փարիզի մէջ կարգեց ներկայացուցիչ մը որուն միշոցաւ պիտի կատարուին նիւթական մեր բոլոր յանձնառութիւնները:

ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹԵԱՆ ՀՈՒՍԿ ԱՊԱՐԴԻՒՆ ՓՈՐՁ ՄԸ — ԴԱՏ ՈՒ ԴԱՏԱՄԱՆ

Հասկացողութեան վերջին փորձ մը տեղի ունեցաւ Ժնևուի մէջ, Մեպտեմբեկ 1962ին, և Փարիզի գրքոյ կը այդ մասին ալ կ'արտայայտուի, այլափոխելով, ըստ սովորական գարձած մեթոդ մը, ամէն իրողութիւն: Հոն գրուած է թէ Միութեանս նախագահը Տիար Ալեք Մանուկեան, Ժնևի ճամբորդած է պարզապէս փորձելու համար իր քաղաքականութիւնը՝ բաժնէ որ տիրես, կամ նպատակ ունենալով «Զարեհ Պէջ Նուպարի անունն ալ վարկաբեկել և անոր հեղինակութիւնն ու հմայքը նսեմացնել, անկէ խարէութեամբ կորպելով ստորագրութիւն մը»:

Կը բաւականանանք այս մասին բուն իրողութիւնները միայն ներկայացնելով:

Փարիզի Յանձնաժողովի անդամ ու մտերիմ գործակից Պ. Շարլ Փիլիպոսեան, Ժնևուին, Ժիշուածի մը միջոցաւ բերանացի և թէ համակով, 0 գուստոս 1962ին, խնդրած էր որ Տիար Ալեք Մանուկեան բարեհաճի Ժնևու գալ ուր սրտաց խօսակցութեան մը ընթացքին հարաւորութիւն կը տեսներ ամէն գուռարութիւն բարեկամուրէն հարթելու:

Այս թերագրանքին վրայ էր որ, Նախագահ Տիգրան Մանուկեան, վրահանակ իր ամառնային արձակուրդը Ամերիկայի մէջ անցընելու, Զուիցերիա մեկնեցաւ, իրախուսուած մանաւոնդ այն տեղեկութենէն թէ Սեպտ. 17ին, Միութեանս Ժընիի փաստաբանին գրասենեակին մէջ տեղի պիտի ունենար յաւսագրիչ կարեսը խօսակցութիւն մը որուն ներկայ պիտի ըլլուր նաև: Պ. Շարլ Փիլիպոսեան, իրենց փաստաբանին հետ:

Անմիջապէս ժընին հասնելուն, Տիգրան Ալեքս Մանուկեան իրազեկ կ'ըլլար փաստաբան ներու տեսակցութեան արդիւրքին, որով մեծ հաւանականութիւն կը ներկայանար հարցերը իրաւախոհամբեամբ կարգագրելու:

Նոյն իմաստով Տիգրան Մանուկեան, Սեպտ. 18 և 19ին, շփումներ ունեցաւ Յանձնաժողովին պատասխանատու անդամներէն Ն. Փիլիպոսեանի ու Փարիզէն Տոքմ. Ա. Պիւիքեանի հ. Հ. Թոփաքեանի հետ:

Դժբախտաբար, այս անզատուն խօսակցութեանց ատեն, ողջմտութեան ամէն կոչ ապարդիւն մնայ: Եւ որպէսզի ինքընքնին ձախողանքին և խզումին պատասխանատուութենէն զերծ կացուցանին, ու արդարացնեն դատի աւ դիմելու անորակելիի քայլ մը, զարձեալ միակողմանի, անհարազատ, ատենագրութիւն: մը խմբագրած են, զայն ամէն կողմ ցըւած, և յետոյ աւ նոյնութեամբ արտագրած՝ իրենց հրատարակած գրքոյին մէջ, միշտ նպատակ ունենաւով կեղունին դէմ միտքերը պշտորել, յերիւրելով նոյնիսկ թէ Միութեան նախագահը ընդունած է որ դատի դիմուի . . . :

Կարեսը է միայն գիտնաւլ թէ ո՞ր հիմնական կէտին վրայ ձախողեցաւ հասկացողակեան այս հաւակ գործն ալ:

Փարիզի Յանձնաժողովը պահանջած է ու կը պնդէ միշտ թէ մեր Միութեան 19 Փետրուար 1955ի լնդհանուր ժողովը, — ուր որոշուեցաւ Բարեգործականին փախանցուիլ ամերիկան իրաւական բարյայական անձնաւորութեան մը, Զուիցերիականը պահնելով հանդերձ անձնանափակ կերպով ու Միջին Արևելքի կալուսածներուն համար մանաւանդ, և ուր 2,790 ճայներ, 127 ներկաներուով աննախընթաց զամարումի մը բացառիկ արժէքը տուած են ժողովին, — ապարինի ու անվաւեր հոչակուի, որով և սպօրինի ու անվաւեր կը զառնան անշաւշտ Միութեան բոլոր գործառնութիւնները այդ մուսականէն ի վեր, կեզրանական վարչական ժողովին ընտրութիւնն ու պաշտօնավարութիւնը նմանապէս (*):

Բնականարար կարելի չէր տեղի տալ Բարեգործականի հանդէոյ խիթձեւ և զիտակցութենէ զարկ նման ծայրայելութեան մը ու մեծամիտ յաւակնուսութեան մը առջի: Կարելի չէր բարյայական, կանոնագրական և գործնական բազմաթիւ տեսակեաներուով:

Առաջարկեցինք գոնք հետեւի երկու կողմի փաստաբաններուն համաձայնած գործելակերպին, այսինքն՝ Փարիզի առարկութիւններն ու պահանջները ենթարկել Միութեան ըսլոր երկիրներու ներկայացուցիչներէն կազմուած Պատգամաւորական համախմբումի մը նկատառութեան: Յայտարարեցինք նոյնիսկ թէ Միութեանը ամբողջապէս Զուիցերիական լնկերակցութեան դարձնելու իրենց առաջարկը ազատ են տանելու այդ համախմբումին: Խորնեցանք: արդարի, որ եթէ իսկապէս անկեզծ են, անշահախնդիր, ու լոկ Միութեան ապագային հայանձայուղութենէն կը շարժին, այսպիսի կարգագրութիւն մը բանաւոր պիտի գտննեն:

Անօգուտ անցաւ այդ գործն ալ:

(Մնացեալը յաջորդիւ 3)

(*) Խակապէս աննախընթաց զամարում, և պիտի բաւէ աչի առջեւ ունենալ 1906ին սկսած Միութեան լնդհ. Ըստակներու մասնակցողներուն բարյական ցուցակը, համար այս անհերթի իրուրիինը: Փարիզի գրեյլիին յաւակնութիւնը թէ 1955ի 14,000ի կը յանդէր հրաւառ ձայնութիւնը պարագան ամերիկան անդամներին, ու լոկ Միութեան ապագային հայութեան ամբողջ անդամակցութիւնը այդ թիւին չէր համար:

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المدير والمحرر المسؤول - صاحب النافعة رئيس الاساقفة هايكازون ابراهيميان

العدد ٦ تطبع في مطبعة دير الارمن - القدس

يونيو ١٩٦٣

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Archbishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

ՏԵՂԵԿԱԳԻՐ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

1962 — 1963 Տարեցանի

Ա) Պատմուկան ամփոփ ակնարկ. — Հանգուցեալ մեծանուն բարերար Գալուստ կիւլպէնկեանի իշխանական նույիրատուութեամբ կառաւցուած է երաւադէմի Հայոց Պատրիարքութեան կիւլպէնկեան Մատենադարանը, և այս պահաժամի լուսոյ վառարանն ու նույիրակոն հաստատութիւնը պիտի մնայ իրեւ յաւերժական կոթող Սիսնի բարձունքին, մշտնջենաւուրելով համայն հայ ժողովուրդին երախտագիտական զգացումները անոր բարեյիշատակ հիմնադրին նկատմամբ։ Մատենադարանին հիմնարկէքի օրնութիւնը կատարուած է 1929 Հոկտեմբերին, ձեռամբ երջանկացիշատակ Տ. Եղիշէ Պատրիարք Դուռիանի։ Շինութիւնները կ'աւարտին 1931ին, իսկ հանդիսաւոր բացմամբ կը կատարուի 1932 Հոկտ. 23ին, Ա. Թարգմանչաց տօնին առիթով, նախադասութեամբ երջանկացիշ. Տ. Թորգոմ Պատրիարք Գուշակեանի։ Սոյն գրապալուար կանգնած է ի յիշատակ Գ. կիւլպէնկեանի հանգուցեալ ճնողաց՝ Սարգսի և Տիրունեայ, և ամէն տարի, Ա. Թարգմանչաց վարդապետաց աշնանային տօնին — Տօն ազգային և եկեղեցական ի յիշատակ գիւտի նշանագրաց Հայոց և Թարգմանութեան Ս. Գրոց յիտ Ս. Պատարագի, Ա. Յակոբիանց Մայր Տաճարին մէջ կը կատարուի մտանաւոր հոգեհանգստական պաշտօն՝ Մեծանուն Բարերարին և իր ծնողաց հոգիներուն համար։

Բ) Կասաւորման գրութիւն գիրեցրու. — Մատենադարանի գիրքերը գասաւորած են Տառնորդական Դրութեամբ որ ընդունուած է սրպէս գիտական տրդիական դրութիւն, աշխարհահանչակ Մատենադարաններու մէջ կիրորկուելով։ Գիրքերը զետեղուած են պազպատեայ զարակներու մէջ, յատկապէս ըրուած Ամերիկայէն. սակայն գիրքերու թիւին արտգ աճումով՝ հատկնալի կը գտանայ զարակներու պակասը։ Ներկայիս Մատենադարանի գիրքերու, թիրթերու և հանդէսներու ընդհանուր գումարն է մատաւորապէս 50,000, պատկառելի թիւ մը, և կիւլպէնկեան Մատենադարունը կը ճոնչցաւի իրեւ հայկական երեք մեծագոյն մատենադարաններէն մին (Ճիւռերկուքն են Վկնեատիկի և Վիեննայի Մխիթարեաններու Մատենադարանները) Սիիւռքի մէջ։ Կը սատանանք շաւրջ 250 տեսակ թիրթ, հանդէս, և լն., որոնց կէսը հայերէն լեզուով, իսկ մնացեալը օտար լեզուներով, առաւելաբար անգլերէն։ Այս թիրթերուն հաւաքածոնները ամբողջացուելէ ետք կը կազմուին և կը զետեղուին թիրթերու և հանդէսներու յատկացուած բաժնին մէջ։ Այս թիրթերուն միծ մասը կը փոխանակուին Պատրիարքարանին պաշտօնութերթ «Սիսն»ի հետ, մնացեալները կը զրկուին ձրի։ Ցիշեալ հաւաքածոնները կոչուած են միծ գիւրութիւն ընծայելու պատմութեան ուսանողին և մեր ժամանակակից պատմութեան կարեւոր անցքերն ու գէմքերը վերլուծել փորձողներուն։

Գ) Տեղեկագիր 1962-63 Տարեցանի. — Ինչպէս ամէն տարի, այս տարեշրջանին ևս Մատենադարանի ընթերցազներու, պրպատզներու և այցելուներու թիւը անշու 3000ը։ Անսնք ըլլան հայ թէ օտար, միշտ ու հիացումով արտայայտուած են Մատենադարանի մատին։ Սոյն տարեշրջանին նուէր ստացած ենք 623 տնաւն գիրք, որոնց 330ը հայերէն լեզուով։ Նուէր ստացուած գիրքերու անունները կոնսնուար կիրպով կը յայտարարուին «Սիսն»ի կողքին վրայ։ Այս տաթիւ, կրկին անգամ ըլլուով կը յայտնենք մեր խորին շնորհակալութիւնները լուսոր անոնց՝ որոնք գրքի նույիրատուութեամբ կամ այլ կիրպով ստարեցին Մատենադարանիս ճախացման նույիրատուութեամբ կամ այլ կիրպով ստացած ենք 100 կամ գիրք, որոնցմէ 87ը հայերէն են, իսկ Փախանակութեամբ ստացած ենք 100 կամ գիրք, որոնցմէ 51ը հայերէն, 27ը հայերէն մնացեալը անգլերէն և ֆրանսիերէն լեզուներով։

ՍԱՀԱԿ ԳԱԼԱՑՅԵԼ

Քարտուղար կիւլպէնկեան Մատենադարանի

«ՍԻՐՆ» և ԽՄԲՈՒԴՐՈՒԹԻՒՆՆԸ ԵՒ ԿԻՒԱՔԵՆԿԵԱՆ ՄՈՏԵՆՈՒԹՈՒՆՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ԱՏՈՂԱԾ ԵՆ ՀԵՏԵԿԵԱԼ,
ՀՐԱՏԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ա. Օ. Ք. Ա. էն ստացանք . —

ա) Հարո Ստեփանյան – Ա. Քացախյան :

բ) Հովհաննես Նալբանդյան – Գ. Գեղորգյան :

գ) Ալեքսանդր Հարուրյունյան – Ա. Կոպտեգ:

«ԳՐՈՒՐՅԱՆ ԱՐՎԵՏՆԻ» Լեզվական – Քերականական Տեսուրյունը Միջնադարյան Հայուսանութ – Լ. Գ. Խաչերյան: Երեքան, 1962: Նուէր Երեքանի Մատենադարանէն, Պատմուրյուն Արխանքիսի Լատիվերցւոյ – Կ. Ն. Յուզրաշյան: Երեքան, 1963: Նուէր ըստ նախորդին:

Հայաստան Էս Աւագանացոյցի – Ա. Տ. Երեմյան: Երեքան, 1963:

Փարիզի Ա. Յովհ. Մկրտիչ Եկեղեցւոյ Վարչութենէն Նուէր ստացանք . —

ա) Տօնացյ 1963 Տարւոյ :

բ) Աւարա Այրքենարան - Ընթերցարան – Ա. Պարսամեան :

գ) Աւարա Ընթերցարան (Բ. Գիրք) – Ա. Պարսամեան :

դ) Աւարա (Բ. Գիրք) – Ա. Պարսամեան :

ե) Աւամս Մրագիր Ֆրանսանայ Միօրեայ Դպրոցներու – Փարիզ, 1958:

Նախապատրաստական Երածաւական Խաղերի եւ Պարերի Ձեռնարկ – Ա. Գալիկյան: Երեքան, 1961, էջ 147:

Հողին Հեք (Քիրթուածներ) – Արսէն Ճանեան (Նուիրատու): Բովթանպուլ, 1963, էջ 30: Բուռ մը Տուս – Եւրոպացի (Ժիրայր Միսաքեան): Նուէր «Յառաջնէն, Փարիզ, Մատենացար Յառաջնի», 1963, էջ 382:

Հայդուկի Երգեր – Հայ Գուսան (Աւ. Խօսհակեան): Պատրաստեց Արմէն Տօնոյեան (Նուիրատու): Պէյրութ, 1960, էջ 50:

Քաղաքացիական Դիտուրիւն եւ Ընդհանուր Զարգացում – Արմէն Տօնոյեան (Նուիրատու): Պէյրութ, 1961, էջ 94: [էջ 123]

Անդասան Երանակայ Բանասեղծուրիան – Արմէն Տօնոյեան (Նուրտ.): Պէյրութ, 1963, Պատմութին Հայ Մատենագրուրիան (Նուրտ.): Ծրջանից մինչեւ Ժ. Դար:

Ա. Մաս: Բ. Հրատ.): Հիւսեց Եր. Հայրապետեան (Նուրտ.): Թէհրան, 1963 էջ 160:

Տրավիզնի Հայոց Տեղանանուրիւնը – Յուշագրական էջեր: Պատմեց Դազար Մակոնց, զրի առաւ Հ. Կոսոյեան: Նուէր Պ. Մակունցէն: Թէհրան, 1963, էջ 104:

COMMENTARY ON THE CHURCH ASSEMBLY – By a member of the Assembly. Spring Session, 1963. London, pp. 19. [D. C., pp. 21.]

ANNUAL REPORT (1961-62). American Friends of the Middle East, Inc. Washington, FOOTNOTES TO LIFE – Dr. Frank Crane. (The Crane Classics). Presented by A.

Garabedian. New York, Wm. H. Wise & Co. Inc., 1920, pp. 320.

JUST HUMAN – Author, publisher & presented as above. New York, 1920, pp. 319.

RECETTES ARMENIENNES – Publiées par le Comité de la Section Féminine de Paris de l'Union Générale Arménienne de Bienfaisance. Paris, pp. 103.

ETUDES DE LINGUISTIQUE ET DE PHILOLOGIE ARMENIENNES – Recherches sur la Syntaxe comparée de l'Arménien, suivies de la composition en Arménien.

Par A. Meillet. Présentée par la Fondation C. Gulbenkian. Lisbon, 1962, pp. 184.

PORTUGALIAE MONUMENTA CARTOGRAPHICA – Vols. I-V & Volume VI (Index).

Por Armando Cortesao E Avelino Teixeira De Mota. Comemorações do V Centenario da morte do Infante D. Henrique. Presented by the Prime Minister's Office of Portugal. Lisbon, 1960.